

ՀԱՄԱՇԽԱՐՁԱՅԻՆ Բ. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԸ

ԶԱՒԿԻՆ ՄՍԼՐԼԵԱՆ

Ա. ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԵՈՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Նացիներէ գրաւեալ շրջաններու քաղաքական ապագան ծրագրի սահմաններու մէջ կը մնար, մինչ գերմանական պաշտօնական քաղաքականութիւնը Ռուսիոյ Սլաւ ժողովուրդին եւ Վեհրմախթին կողմէ գրաւուելիք այլ հողամասերուն նկատմամբ (ostpolitik) կանխաւ ճշգրուած էր Հիթլէրի կողմէ: Ցեղապաշտ Նացի կուսակցութեան տեսակէտէն Սլաւը ենթամարդ (untermensch) մըն էր: Բայց Ալֆրետ Ռոզենպերկ, Ֆելտ-Մարշալ Քէյթըլ եւ քարոզչական նախարար Կէօպելս, այն տեսութիւնը առաջ կը քշէին թէ կարգ մը սովետ փոքրամասնութիւններ նացիներուն ներխուժումը պիտի դիմաւորէին իրը ազատագրում Ստալինի վարչաձեւէն¹: Թէեւ Հիթլէրի շրջապատէն անձեր այս կէտը կ'ուղէին օգտագործել, Հիթլէր հաշտ չէր այս շարժումներուն՝ կասկածելով անոնց վրայ, որ իրը հինգերորդ զօրասիւն կրնային ծառայել իր դէմ:

Ռազմագերիները սիրաշահելով կամ սպառնալիքով շահագործելու հետամուտ տարրերը կրցան իրենց ծրագիրը յաջողցնել, հակառակ որ Հիթլէր միշտ կասկածով կը մօտենար այդ տարրերուն: Այսպէս՝ 30 Դեկտեմբերի, 1941 թ.ին Վեհրմախթի վերին հրամանատարութիւնը կ'որոշէ որ Սովետ. Միութեան բաղկացուցիչ տարրերէն գոյառած բանակներ կազմուին: Այսպէս կը կազմուէին Թիւրքիստանի Լեգէոնը,

1. George Fischer, *Soviet Opposition to Stalin*, Camb., Mass., 1952, pp. 9-10.

Կովկասեան-Մահմետական Լեգէոնը, Վրացական Լեգէոնը եւ Հայկական Լեգէոնը²:

Գերման Զինեալ Ռւժերու կողքին սովետներու դէմ կռուելու համար ազգային զինուորական միաւորներ ստեղծելու գաղափարը առաջ բշեցին Փան-Թուրքիստաներ՝ Մուսմաֆա Չոգայ եւ Վելի Քատումսան: Ասոնցմէ առաջինը մեռաւ 1941 թ.ի Դեկտեմբերին, բայց երկրորդը, որ Գերմանիա դաստիարակուած էր, ոչ միայն տեսաւ Վեհրմախթի կողմէ այդ ծրագրին իւրացուածը, այլեւ «Արեւելեան Գրաւեալ Շրջաններու Նախարարութեան» (Օսթմինսթրիւմի) կողմէ նշանակուեցաւ Թուրքիստանի քոմիսեր, Ազրպէյճանի, Վոլկա-Ռուալի, Կովկասի եւ Խրիմի համար նշանակուած քոմիսերներու կողքին³:

Ամբողջատիրական Նացի Գերմանիոյ մէջ գերման վերին հրամանատարութիւնը այս գաղափարը որդեգրած էր այդ տարրերը օգտագործելու՝ իր սեփական նպատակներուն իրականացման համար:

Թրքազգի «կամաւորներ» կ'առնուէին՝ սովետ ուազմագերիներէն կազմելու համար ծրագրուած միաւորները: Գերմանները՝ սկիզբը՝ հայերն ու վրացիները եւս դասած էին «Թուրքեր» հասկացողութեան տակ, թուրքմէններու, ուզպէքներու, քաղաքներու, կիրկիզներու, գարաքալթաքներու, տաճիքներու, ազրպէյճանցիներու, տաղստանցիներու, ինկողմերու, լեզկիններու, չեչեններու, վոլկացի թաթարներու, եւ հիւսիսային կովկասցիներու կողքին: Այս լեգէոնները կը ճանչցուէին նաեւ Օսթթրուփէն (osttrupen) անունով:

Վեհրմախթի ստեղծած թրքական նկատուող լեգէոններէն (թաթար, կովկասեան եւ վրացական) իւրաքանչիւրը իր անունով պիտի կոչուէր: Իսկ Հայկական Լեգէոնը չորրորդ անջատ միաւորը պիտի ըլլար: Թուրքիոյ գեսպան Հիւսրեւ Քերեթէ բողոքեց գերման արտաքին նախարարութեան եւ թելազրեց չորսը միատեղ կոչել թուրքիստաննեան լեգէոն, բայց գերմանները մերժեցին իրենց թուրանական հարցերու մասնագէտ՝ Հենթիկի առարկումով⁴:

Նախքան Վեհրմախթի ազգային լեգէոնները հիմնող որոշումնագիրը, գերման 162-րդ հետեւակազօրքային զօրաբաժնին հրամանատարութիւնը՝ Միջին Արեւելքի հարցերու մասնագէտ՝ Զօր. Օսքար Վոն Նիտըրմայերի յանձնուած էր:

2. Charles Warren Hostler, *Turkism and the Soviets*, London, 1957, p. 178; Anders; Hitler's Defeat in Russia, Chicago, pp. 953, 176; George Fischer, *Soviet Opposition to Stalin*, p. 48.

3. Hostler, *op. cit.*, pp. 177-178.

4. Hentig to Woermann, 17 January 1942, A.A. 691/pol. IM 3713, as quoted by Frank G. Weber, *The Evasive Neutral*, Univ. of Missouri Press, 1979, p. 125.

Այս գօրաբաժինը՝ Սովետական Միութենէն անջատուիլ փափաքող-ներուն կը խոստանար քաղաքական, մշակութային եւ տնտեսական ազատութիւններ, գերման պաշտպանութեան տակ վարչութիւն, ինչպէս նաև՝ Գերմանիոյ հետ միատեղ իրենց երկրի ապագայ ճակատագիրը որոշելու իրաւունք:

Իւրաքանչիւր ազգային միաւոր ունէր իրեն համապատասխանող Ազգային Կոմիտէ մը: Լեզէռններու հրամանատարները ենթակայ էին 162-րդ հետեւակազօրքային գօրաբաժնի հրամանատարին: Իւրաքանչիւր լեզէռնի կեղրոնատեղին ունէր գերման զինուորական մնայուն անձնակազմի քատր, եւ անհրաժեշտ թիւով «թուրքեր»՝ ընտրուած լեզէռնի հրամանատարին կողմէ: Կեղրոնատեղիններուն կը դրկուէին հաւաքման այլ վայրերէ ջոկուած սովետ ուազմագերինները: Անոնք հոն կը մարզուէին զինուորապէս, ու քաղաքական վերադաստիարկութեան կ'ենթարկուէին: Ապա՝ 162-րդ հետեւակազօրքային գօրաբաժնէն անջատուելով, գերման գործօն գօրաբաժններու կը կցուէին⁵:

Նացի Գերմանիոյ մէջ՝ պատերազմական գերիններու նկատմամբ Հա-Հէյի եւ Ժընեւի խորհրդաժողովներուն որոշումները կ'ոտնակոխուէին: Ըմբռնելու համար հայ ուազմագերիններու պարագան, պէտք է յստակացնել նացիններու վերաբերմունքը սովետական ուազմագերիններու նկատմամբ: 1941-1945 թթ. շուրջ 5 միլիոն 750 հազար սովետ ուազմագերիններ գերմաններու ձեռքը ինկան, եւ անոնց մեծ մասը՝ 3.800.000 հոգի, Ցունիսի 21-6 Դեկտեմբերի 1941 թ.-ին: Պատերազմի աւարտին՝ դաշնակից ուժերու կողմէ հազիւ մէկ միլիոն ուազմագերիններ ողջ գտնուեցան ճամբարներու մէջ: Մօտ մէկ միլիոն գերի արձակուած էին, կամ՝ «կամաւորագրուած» Գերմանիոյ լեզէռններու մէջ: Երկու միլիոն գերի՝ անօթութենէ, ցուրտէ կամ հիւանդութենէ մեռած էին: Խսկ մնացեալ մէկ միլիոնին մասին որեւէ տեղեկութիւն չկայ. բայց նիւրեմպերկի պատերազմի ոճրագործներու դատավարութեան՝ այն եղրակացութեան եկած էին, թէ՝ անոնք ալ վերոյիշեալ պատճառներով մեռած էին, կամ՝ իս. իս. ներու ապահովութեան սպասարկութեան կողմէ բնաջնջուած էին գնդակահարութեամբ, կամ՝ այլապէս⁶:

1941-1942 թուականներուն, նացինները՝ սովետ ուազմագերինները ծրագրուած կերպով անօթի եւ անպատսպար կը ձգէին սաստիկ ձիւն ու ձմեռին, որպէսզի հազարներով մեռնին: Կարգ մը նացի պաշտօնեաններ կը խորհէին. «որքան աւելի մեռնին, այնքան լաւ», ըստ վկայութեան

5. Hostler, *op. cit.*, pp. 178-179.

6. William L. Shirer, *The Rise and Fall of the Third Reich*, New York, 1967, p. 952.

նոյնինքն «Արեւելեան Գրաւեալ Շրջաններու» նախարար Ալֆրետ Ռոպենպերկի: Հետագային, իր պատերազմական ոճրագործ դատապարտուած՝ Ռոգենպերկ, որ մարդկայնական բարձր զգացումներով տողորուած անձ մը ըլլալէ շատ հեռու էր, 28 Փետրուարի, 1942թ.ին Զօրքէյթըլի կը գանգատէր թէ սովետ ռազմագերիները անօթի կը պահուէին, ձիւն-ձմեռին բացօթեայ կը պառկէին, եւ թէ շատեր կը գնդակահարուէին: Ան կ'աւելցնէր թէ կարգ մը ճամբարներու մէջ բոլոր «Ասիացիք» կը գնդակահարուէին⁷:

Նացի ղեկավարութիւնը նկատելով թէ պատերազմը իրենց կարծածէն երկար կը տեսէ, կ'որոշեն տաժանակիր աշխատանքի համար գործածել ռազմագերիները: Ուստի՝ ապրելու եւ աշխատելու չափ սննդեղէն կու տային: Անոնք բռնի աշխատանքի կը մղուէին զինագործարաններու, հանգերու եւ ագարակներու մէջ: Հրեաները եւ համայնավար պաշտօնատարները, միշտ պատերազմի վախճանը, երբ գերեվարուէին՝ կը գնդակահարուէին⁸:

Կովկասեան ճակատամարտերու ընթացքին՝ Ալֆրետ Ռոգենպերկի «Կովկասեան Թղթապանակ»ը կը յայտնաբերուէր, ուր կը մտնէին «Կովկասի Վերափոխման Մասին», «Նօթեր Կովկասի Քաղաքական Ապագայի Մասին», «Կովկասեան Զինուորական Ստորաբաժանումներու Մասին Հարցը», «Համառու Զեկուցագիր «K» Կազմակերպչական Շտապ Աշխատանքի Մասին» եւ այլ փաստաթուղթեր, ուր լիովին բացայայտուած էին նացիսկան բռնագրաւչական ծրագիրները Կովկասի համար: Ասոնցմէ՝ «Կովկասեան Զինուորական Ստորաբաժանումներու Մասին Հարցը», 28 Մարտի, 1942 թուակիր փաստաթուղթին մէջ գրուած էր. «Ֆիւհերի որոշման հիման վրայ կը նախատեսուի գերիներէն կովկասեան զօրամասերու ստեղծում, որոնք պէտք է օգտագործուին Կովկասի մէջ մղուելիք կոփէին: Այդ զինուորական ստորաբաժանումները պիտի կազմուին Անդրկովկասի ժողովուրդներէն եւ պիտի միաւորուին չորս խումբերու մէջ՝ վրացական, հայկական, աղրաբէյճանական եւ լեռնական (տաղստանցի) ժողովուրդներէն»: Ֆիւհերը ինք պիտի որոշէ թէ այդ զօրամասերը, որոնց կարիքը կը զգացուի, յատկապէս «Կովկասը գրաւելէ անմիջապէս յետոյ ինչ նպատակներու համար պիտի օգտագործուին»⁹:

7. Ibid, p. 953.

8. Ibid.

9. Տե՛՛ Հրաշիկ Սիմոնեան, Արիւոքահայութիւնը Սոցիալ-Քաղաքական Պայքարի Ռևիլներում, Երեւան, 1968, էջ 422-423 (Մէջբերուած՝ Նիւրեմպերկի Դատավարութիւնը, Մոսկովա, 1966, էջ 214, ոռուսերէն հատորէն: Մէջբերումները արեւմտահայերէնի վերածուած մեր կողմէ (Զ. Մ.), նոյն է պարագան նոյն հատորէն յաջորդած մէջբերումներուն):

Գերմանացիները՝ ազգային լեգէոններ կազմակերպելով հանդերձ, մեծ վստահութիւն չունէին անոնց նկատմամբ։ Փաստաթուղթին մէջ նշուած է թէ «ցանկալի է որ բոլոր զօրամասերուն մէջ սպայական պաշտօնները գրաւեն միայն գերմանացիները»։ «Լեգէոններու ստորաբաժանումները պէտք չէ անցնին 1000 հոգին», որպէսզի «անոնք ոչ մէկ դէպքի մէջ կարողանան ճնշում գործադրել գերմանական գրաւման իշխանութիւններուն վրայ»։ Գերման այդ իշխանութիւններուն համար յատկապէս կարեւոր էր, որ «ազգային զօրամասերու տեղաբաշխումը գրաւեալ Կովկասի մէջ կատարուի այն հաշուով, որ խորացուին հակասութիւնները ժողովուրդներու միջեւ, անոնց վրայ իշխելու նպատակով»¹⁰։

Իռղենպերկի «Կովկասեան Թղթապանակ»ի «Կովկասի Վերակառուցման Մասին» 27 Յուլիսի, 1942 թ. փաստաթուղթին մէջ գրուած է թէ «կովկասեան ժողովուրդներու առանձին լեգէոններ արդէն ստեղծուած են եւ կը գտնուին հետագայ պատրաստութեան հանգրուանին։ Այդ լեգէոններու անձնակազմի ընտրութիւնը կատարուած է «Արեւելեան Գրաւեալ Շրջաններու» նախարարութեան կողմէ, զինեալ ուժերու գլխաւոր հրամանատարութեան հետ համաձայնաբար։ Մենք իրենց համար պատրաստած ենք դրօշներ եւ տարբեր նշաններ, որպէսզի այդ ձեւով արտայատենք մեր յարգանքը ժողովրդական աւանդութիւններու նկատմամբ։ ... [Լեգէոններու] սպայութեան մէկ երրորդ մասը կազմուած է զուտ գերմանացիներէ, հրամանատարութիւնը նոյնպէս գերմանական է... լեգէոններու հետագայ բախտը կախուած է անով թէ անոնք ինչպէս կ'արդարացնեն իրենք իրենց»¹¹։

Նացի գերման պետական շրջանակներու մտքին մէջ՝ կազմուած ազգային լեգէոնները առաւելաբար սահմանուած էին գրաւեալ շրջաններու մէջ նացի տիրապետութեան ամրացման ծառայելու։ Այս մասին Անքարայի մօտ Գերմանիոյ գեսպան Ֆոն Փաֆէնի՝ 24 Օգոստոսի, 1942 թ.ին, Անքարայէն՝ Գերմանիոյ արտաքին գործոց նախարարութեան յղած գրութեան մէջ յատկանշանական է հետեւեալ պարբերութիւնը։ «Ազգային փոքրամասնութիւններէն արդէն այժմ կազմուած լեգէոնները հրաշալի կորիզ կը հանդիսանան առանձին շրջաններում զօրամասեր ստեղծելու համար»¹²։

Ազգային լեգէոններու իրականացման գծով գերմանական իշխանութիւնները բնական է որ դիմէին Գերմանիոյ հայ գաղութին, մանա-

10. Sbu' նոյնը, էջ 423։

11. Sbu' նոյնը, էջ 424-425։

12. Գերմանիոյ Արտաքին Գործերի Մինիստրութեան Փաստաթղթերը, Պրակ 2, Գերմանիոյ Քաղաքականութիւնը Թուրքիայում (1941-1943 թթ.), Երեւան, 1947, էջ 91։

ւանդ գերմանահպատակներուն, եւ անոնց, որոնք իրենց հետ քաղաքական գործակցութիւն ցոյց տուած էին, յատկապէս թարիզի անկումէն ետք, անոնց օժանդակութիւնը ապահովելու համար:

Արգարեւ, Գերմանիոյ մէջ հայկական գաղութ մը գոյութիւն ունէր: Առաջին Աշխարհամարտին, Կայսերական Գերմանիոյ հովանաւորութեամբ՝ Թուրքիոյ կողմէ հայոց վրայ գործազրուած ցեղասպանութենէն ճողովրած հայերէն ոմանք եկած էին միանալու նախապէս Գերմանիա գտնուող փոքրաթիւ հայերուն, կազմելով՝ իր ամենէն բարգաւաճ շրջանին, 1500 հոգինոց գաղութ մը, որ Պերլինի մէջ ունէր իր համայնքային վարչութիւնը: Գաղութը ունէր հոգեւոր հոգիւ մը՝ Գրիգոր Մ. Վրդ. Շահամեան, բայց ո՛չ եկեղեցի, ո՛չ ալ հայկական ակումբ: Վիեննայի մէջ կար Հ. Յ. Դաշնակցութեան Գերմանիոյ մարմինը, որ ունէր իր անդամներն ու համակիրները, նաեւ կային այլ փոքր խմբաւորումներ, ինչպէս՝ Ալֆրետ Սուլատեանի մաս կազմած «Արմենական» կուսակցութիւնը: Համաշխարհային Բ. Պատերազմին բռնկելէն ետք գաղութին թիւը հասաւ 5000-ի, առանց հաշուելու ռազմագերիները: Գաղութին թիւը աճած էր ի միջի այլոց «ըռնադատեալ պայմաններու տակ նոր հայերու ժամանումով»¹³: Կային բռնի աշխատանքի բերուածներ՝ Ֆրանսայէն, Սովետական Միութենէն եւ Ցունաստանէն: Կային կամովին աշխատելու եկածներ եւ քաղաքական փախստականներ, Ֆրանսայէն եւ Պալքաններէն Պերլին փոխազրուած ներ, ի վերջոյ՝ Փրանսական եւ սովետական բանակներէն ռազմագերիները: Կարմիր բանակէն գերի ինկած հայ ուազմագերիներու թիւը սկզբնական շրջանին 10.000-ը կ'անցնէր: Անոնք ենթակայ էին անասելի տառապանքներու՝ ռազմագերիներու նացի կայաններուն մէջ¹⁴:

Հիթլերի ազգային-ընկերվարական (Նացի) ցեղապաշտական կուսակցութիւնը՝ իշխանութեան տիրանալէն, եւ մանաւանդ նախապատերազմական շրջանին արձանագրած յաջողութիւններէն ետք, ազգայնամոլ եւ ցեղապաշտ հակումներ ունեցող անհատ հայեր սկսած էին Պերլինի մէջ փոքր խմբաւորումներ կազմել: «Հայ Ազգայնականներ» (Հայ Նացիներ, Զ. Մ.) 1940 թ.-ին Պերլինի մէջ «Կովկաս» անուն օրկան մը կը հրատարակէին: Գարեգին Նժդեհ (Տէր Յարութիւնեան, Զ. Մ.) Պերլին փոխազրուած էր եւ հոն հիմնած էր իր թիւ Ցեղակրօն Ուխտի մասնաձիւղերէն մին¹⁵: Լ. Զարգարեան եւ իր եղբայրը, ինչպէս եւ իրենց

13. Կարօ Գերգիան, Հայ Տարագիրները Գերմանիոյ Մէջ Երկրորդ Աշխարհամարտի Ըսթացքին եւ Ատէկ ետք, «Ամենուն Տարեգիրքը», Խմբ. Կ. Գերգեան, Ա. Տարի, Պէյրուր, 1954, էջ 135–136:

14. Նոյնը, էջ 136:

15. Աւո, Նժդեհ (Կեանին ու գործումէութիւնը, Աշխարհներ, Վկայութիւններ), Պէյրուր, 1968, էջ 255:

այլ բարեկամները Պերլինի մէջ հիմնած էին անհետեւորդ մնալու դատապարտուած Հայ Փաշխտական կուսակցութիւնը¹⁶:

Համաշխարհային Բ. Պատերազմի պայթումէն ետք՝ մանաւանդ Գերմանիոյ՝ Սովետ. Միութեան վրայ կազմակերպած յարձակումէն յետոյ, Պերլին սկսած էին մէկտեղուիլ Հ. Յ. Դաշնակցութեան զեկավարներէն ոմանք, գերմաններէ գրաւեալ երկիրներէն գալով: Հետագային՝ Պերլինի ճայնասփիւոին հայերէն բաժնի պատասխանատու կը նշանակուէր Վիգէն Շանթ:

1942 թ.ի կիսերուն՝ գերմանացիներու ձեռքը ինկած 15.000 հայ ուազմագերիները Պենիամինովոյի, Բուլավիի եւ Տեմպլինի համակեղրոնացման ճամբարներուն մէջ կ'ենթարկուին ֆիզիքական եւ հոգեկան ահաւոր բռնադատութիւններու: Հայ ուազմագերիներէն շատեր կը մահանան՝ ցուրտի, սննդառութեան պակասի եւ հիւանդութիւններու պատճառով: Գերման հրամանատարութեան ցուցմունքով, Պերլինէն՝ սովետ ուազմագերիներու ճամբարները կ'այցելեն Փրոփ. Արտաշէս Արեղեան, Բ. Բաղդասարեան, Արմիկ Զամալեան, Նախկին խմբապետներ՝ Կուլո Թարիսանեան, Բենոյ Նալչանեան, Դոկտ. Նիքոլայ Գէորգիկան, Գերասիմ Բալայեան, Ռուբէն Թագեւոսեան, Սերենժա Թոռոսուեան, Աշոտ Խսահակեան, Աշոտ Տէր Աւետիքեան, Էս. Էս. աւագ տեղակալ Ցոլակ Ցարութիւնեան եւ ուղիւներ¹⁷:

Կարեւոր դեր կը կատարեն Դրօ Կանայեան եւ Գարեգին Նժդեհ: Այս վերջինը կը մօտենար սովետական բանակի հայ ուազմագերիներուն, եւ ըստ կենսագրին՝ «կը խանդավառէր զանոնք պայքարը շարունակելու, կարմիր բռնակալութեան խորտակման համար»¹⁸:

Ցետպատերազմեան շրջանին Հ. Յ. Դաշնակցութեան հրապարակագիրներէն Սարգիս Աղամեան, իր՝ «Հայկական Համայնքը» անգլերէն լեզուով հրատարակած աշխատասիրութեան մէջ կը պարզէ այն տեսակէտը, թէ՝ Հ. Յ. Դաշնակցութիւնը իրը կուսակցութիւն ուղղակի կապ չունէր սովետական բանակի հայ ուազմագերիները «Հայկական Լեզէոն»ի շարքերուն ներքաշելու, կամ՝ Նացիներու կողմէ շահագործուելու ճիգին մէջ: Ս. Աղամեանի համաձայն, հաւանարար Հ. Յ. Դաշնակցութենէն վտարուած եւ Ցեղակրօն Ուկտի հիմնադիր Գ. Նժդեհն էր ղեկավարը «Ազատամարտական» կոչուած ձախող ու կարճատեւ շարժումին, որ կազմուած էր սովետական բանակի հայ ուազմագերիներէն: Սովետական բանակի նախկին զօրավարներէն՝ Անտրէյ Վլասովի ստեղծած շարժումին նման, այս խմբակին նպատակն էր «Ստալի-

16. «Ժողովուրդ» (օրաբերք), Բարիգ, 10 Մարտի, 1945, թիւ 132:

17. Հ. Սիմոնեան, նշ. աշխ., էջ 265:

18. Աւօ, նշ. աշխ., էջ 265:

նականութեան տապալումը եւ ազգային ազատութեան վերահստատումը»: Ըստ Աղամեանի՝ «Ազատամարտական»ները «յարգելով Հանդերձ Հ. Յ. Դաշնակցութեան հակա-բոլշեվիկեան դիրքը, խստօրէն կը քննադատէին զայն հայ ժողովուրդին դէմ դաւելու յանցանքով, քանի որ չէին քաջալերած եւ միացած Ստալինի վարչածեւին դէմ եղած շարժումին: «Ազատամարտական»ները իրենք դիրենք կը նկատէին գերդաշնակ շարժում մը, որ ոչ միայն դէմ էր բոլշեվիզմին, այլ բան մը ընել կ'ուզէր այդ ուղղութեամբ»: Ըստ Աղամեանի՝ Հ. Յ. Դաշնակցութեան եւ «Ազատամարտական»ներու միջեւ կապ գոյութիւն չունէր. այս վերջինները կը նկատէին որ Հ. Յ. Դաշնակցութիւնը իր «ջիղը կորսնցուցած» էր, թէեւ իր անդամներուն մէջ էին Գ. Նժդեհ, այլ նախկին դաշնակցականներ եւ Հ. Յ. Դաշնակցութեան ղեկավար անդամներէն՝ Դրօ Կանայեան, որ բատ Աղամեանի, «կովկասահայերու հանդէպ նացի հանդուրժողութիւնը շահելու պարտականութիւնը ստանձնած էր»¹⁹:

Հարկ է նշել թէ բացի Ս. Աղամեանի ուսումնասիրութենէն, մեր պրագումներու ընթացքին այլուր չհանդիպեցանք վերոյիշեալ «Ազատամարտական» կոչուած շարժումին, կամ անոր վարքագիծին մասին հաստատումներու: Իսկ հոն նշուած Անտրէյ Վլասովը, որ 1942 թ.ի Մայիսին նացիններու ձեռքը գերի ինկած էր, չուտով ծառայութեան մտաւ նացիններու քարոզչական մեքենային մէջ, բայց միայն 1944 թ.ի Նոյեմբերին էր որ էս. էս.-ներու պիտ Հիմլեր՝ իրեն արտօնութիւն տուաւ կազմելու, այսպէս կոչուած՝ «Ռուսիոյ ժողովուրդներու Ազատագրութեան Հակա-ստալիննեան Կոմիտէն»: Ան իր զօրամասները կազմեց ոուս ոազմագերիններէն, եւ Գերմանիա՝ պարտագիր աշխատանքի բերուած ոուս քաղաքացիններէն: Ան կազմեց «Ռուս Ազատագրութեան Բանակը» (ROA), որ պատերազմի աւարտին 50.000 մարդ կը հաշուէր: Հիմլեր քաղաքական քարոզչական նպատակներու ծառայեցուցած էր այդ բանակը, քան թէ կռուի²⁰: Ազգային լեգէոնները Վեհրմախտի կողմէ կազմուած էին 1941 թ.ի Դեկտեմբերի 30-ին, Վլասովի «Ռուս Ազատագրական Բանակ»էն շուրջ երեք տարիններ առաջ:

Ըստ այդ օրերու գերմանական «Արեւելեան Գրաւեալ Շրջաններու» նախարարութեան հայկական բաժանմունքի պատասխանատու՝ գերմանահպատակ գնդապետ Ալֆրետ Մուրատեանի, սկիզբը՝ 20.000, իսկ 1942 եւ 1943 թուականներուն՝ սովետահայ ոազմագերիններուն թիւը մինչեւ 30.000ի կը հասնի: Մուրատեանի համաձայն «Ճամբարները կը

19. Sarkis Atamian, *The Armenian Community*, New York, 1955, p. 399-401.

20. Who Was Who in World War II, John Keegan (Editor) New York, 1978, p. 214.

յորդէին գերիներով։ Տեղի ունեցան բռնի և «կամաւոր» զինուորագրութիւններ...»²¹։

Գերլինահայ Ալֆրետ Մուրատեան, իր՝ 14 նոյեմբերի, 1969 թուակիր նամակին մէջ կը գրէր. «Նախ կը շեշտեմ որ այդ 20 հազարէն աւելի լեգէոնականները, «հայրենիքի դաւաճաններ» չէին։ Ով որ ալ անոնց տեղը եղած ըլլար՝ ճիշդ անոնց պէս ինքն ալ, «կամաւոր» կ'արձանագրուէր։ Նոյնը ըրած պիտի ըլլային անոնք՝ որոնք այդ գերիները այսօր «դաւաճան» կ'անուանեն։ Գերիներու ճամբարները գժոփք էին։ Անօթութենէ կամ հիւանդութենէ մեռնողներու թիւը օրական տասնեակ հազարներէ աւելի էր...։ Ես կ'ուզեմ տեսնել այն մարդը, որ այս սարսափելի մահը կամ իր մարմնին կամաց կամաց սառիլը աչքին առաջ՝ երբ իրեն առաջարկեն ուտելիք, տաք սենեակ, հագուստ, դեղ, բժիշկ՝ պայմանաւ որ լեգէոն մտնէ՝ եւ ան, «ոչ» ըսէ...»²²։

Կարօ Գէրգեանի համաձայն գերմանական Վեհրմախթին՝ ազգային այլ լեգէոններու կողքին կազմուած Հայկական Լեգէոնը «ունեցաւ ութ գումարտակներ, մօտ ութ հազար հայ կամաւորներով, որոնք կը ծառայեն գերմանական համազգեստի տակ, ուսերնին Հայաստանի Հանրապետութեան (1918-1920) պետական դրօշի եռագոյն նշանով, վրան Արmenia (Հայաստան) գրուած։ Կամաւորներէն զատուած էին նաեւ մեծ մասով, ենթասպաներն ու սպաները, որոնց մէջ կային մինչեւ գնդապետի աստիճան ունեցողներ»²³։

Այսպէս՝ մինչեւ 30 հազարի հասած հայ ուզմագերիներէն միայն 8000-ը «ազատագրութեալ» ճամբարի դժոխային պայմաններէն՝ զինուորագրուելով գերմաններու կողմէ ստեղծուած «Հայկական Լեգէոնին», սնունդի, հագուստի եւ գեղ ու դարմանի խոստումին ի դիմաց²⁴։

Բ. ՊԵՐԼԻՆԻ «ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՃՈՒՐԴԻ» ԵՒ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԸ

Ատոլֆ Հիթլէր 12 Դեկտեմբերի, 1942 թ.ին նացի զեկավարներու հետ խորհրդակցութեան ժամանակ կը յայտարարէր. «Հակառակ Ռոզեն-պերկի եւ զինուորականութեան յայտարարութիւններուն, Հայերուն

21. Սիմոն Սիմոնեան, Լեռ եւ Ճակատագիր, Պէյրուք, 1972, էջ 334։ Հեղինակը՝ Ալֆրետ Մուրատեանի անունը փոխած է Արմեն Մուրատեանի։

22. Նամակ Ալֆրետ Մուրատեանէ, Պերլին, 14 նոյեմբերի, 1969 թուակիր։

23. Կարօ Գէրգեան, նշ. աշխ., էջ 137։

24. Միսաք Թորլամեան, Օթերուս Հետ, Բ. հրատարակութիւն, Պէյրուք, 1963, էջ 570։

ալ չեմ վստահիր»²⁵: Նոյն հանդիպումին Հիթլէր կը շարունակէ «Զուտ կովկասեան այդ գումարտակներու ստեղծումը եւս կը համարեմ արտակարգ արկածախնդրական գործ, բայց վտանգաւոր ոչինչ կը տեսնեմ զուտ իսլամական միաւորումներ ստեղծելու մէջ...»²⁶:

Այսուհանդերձ, այդ օրերուն երբ գերմանական բանակները կովկասի եւ Ստալինկրատի մէջ բախտորոշ ճակատամարտներ կը մղէին, ամէն միջոցի կը դիմէին իրենց գլուխերը զօրացնելու համար: Այսպէս, գերման վերին իշխանութիւնը 1942 թ.ի Դեկտեմբերի 15-ին կը թոյլատրէր կազմութիւնը «Հայոց Ազգային Խորհուրդ»ին, որ պիտի գործէր «Արեւելեան Գրաւեալ Շրջաններու» նախարարութեան հովանաւորութեան ներքեւ՝ կապի, հետախուզութեան, քարոզչութեան եւ այլ բաժիններով²⁷: Այս մարմնին նախագահն էր՝ Առաջին Աշխարհամարտէն ետք Պերլին հաստատուած, եւ տեղւոյն համալսարանի հայագիտութեան դասախոս՝ Դոկտ. Արտաշէս Արեղեան, փոխ-նախագահն էր Արրահամ Կիւլսանդանեան, որ Հայաստանի Հանրապետութեան ներքին Գործոց նախարար եղած էր (1919-1920 թ. Մայիս), եւ մէկն էր Ալեքսանդրապոլի դաշնագիրը ստորագրողներէն: Մարմնի քարտուղարն էր Յարութիւն Պաղտասարեան, իսկ Դաւիթ Դաւիթիսանեան, Սահակ Տէր Թովմասեան, Վահան Փափազեան (Կոմս) եւ Գարեգին Նժդեհ՝ խորհրդականներ²⁸: Խումբին հետ սերտ գործակցութեան մէջ էին Դրաստամատ (Դրօ) Կանայեան, Արմիկ Ջամալեան, Գնդպակետ Տիգրան Պաղտասարեան, Զարգարեան եղբայրներ, Ֆրունձեան եղբայրներ եւ ուրիշներ:

25. Fuhrerhauptquartier, *Lagebesprechung*, 12 December 1942, now at Univ. of Pennsylvania Library, pp. 3-5, quoted by Alexander Dallin, *German Rule in Russia*, London, 1957.

26. Տես՝ Հ. Սիմոնեան, նշ. աշխ., էջ 427:

27. Հայկ. ՍՍՀ Գիտուրիւմներու Ակադեմիա, Հայ Ժողովրդի Պատմութիւն, Ը. հոր., Երեւան, 1970, էջ 152: Կարո Գեորգիան, Ամէնուն Տարեգիրքը, 1954, էջ 136-138:

28. Տես՝ Հ. Սիմոնեան, նշ. աշխ., էջ 428: Պերլինի «Հայոց Ազգային Խորհուրդ»ի անդամացանկերուն մէջ որոշ տարրերակներ կան: Բոլորն այ համաձայն են որ մարմնի նախագահն էր Փրոֆ. Արտաշէս Արեղեանը: Ըստ Հայկ. ՍՍՀ Գիտուրիւմներու Ակադեմիայի Հայ Ժողովրդի Պատմութիւն, Հատոր Ը.ի (էջ 152), որ վերի ցանկը կու տայ՝ Դրօ Կանայեան եւս անդամ էր: Ըստ Շահէ Տառուրեանի («Ժողովուրդ», (օրաթերթ, Բարիգ) 7 եւ 8 Մարտի, 1945 թ.) անդամներն էին՝ Ա. Կիւլսանդանեան, Դ. Կանայեան, Գ. Նժդեհ, որոնց գործակիցներն էին Վ. Փափազեան եւ Ս. Տէր Թովմասեան: Ըստ Փրոֆ. Շ. Ռ. Յարութիւնեանի՝ անդամներն էին Ա. Կիւլսանդանեան, Դ. Կանայեան, Գ. Նժդեհ, եւ ուրիշներ (Հայ Ժողովրդի Պատմութիւն, Դ. հոր., Երեւան, 1970, էջ 377): Ըստ «Արմենիքն Միրոբ-Սփեքը էյթը»ի (1 Սեպտեմբերի, 1945 թ., թի 690) անդամներն էին՝ Ա. Կիւլսանդանեան, Յ. Պաղտասարեան, Դ. Դաւիթիսանեան, Գ. Նժդեհ, Վ. Փափազեան, Դ. Կանայեան, եւ Ս. Տէր Թովմասեան: Կարո Գեորգիան («Ամէնուն Տարեգիրք», Պէյրուր, 1954, էջ 136) յստակ չէ, կ'ըսէ թէ մարմնի

Այդ օրերուն Պերլին գտնուող Կարօ Գէորգեանի համաձայն, «բոլոր այս դէմքերու պաշտօնական եւ անպաշտօն գործակցութեամբ էր որ գործի ձեռնարկեց Ազգային» Խորհուրդը, որ առաջին օրէն իսկ իր սեղանին վրայ ունեցաւ երկու կարեւոր խնդիրներ, որոնց լուծումը պէտք էր հետապնդուէր առանց ժամանակ կորսնցնելու: Այդ խնդիրներէն առաջինն էր հայ ուազմագերիներու եւ բռնի աշխատանքի բերուած տարագիրներու փրկութեան գործը, եւ միւսը՝ Հայոց արիական ծագումը հաստատելու հարցը»²⁹:

«Մեր ուազմագերիներու հարցը գրեթէ լուծուեցաւ... կը գրէ Կ. Գէորգեան, «գերմանացիները առանձին լեգէոն մը կազմեցին հայ ուազմագերիներուն համար»³⁰:

Արդարեւ գերման Վեհրմախթի վերին հրամանատարութիւնը արդէն իսկ որոշած էր 1941 թ.ի Դեկտեմբերի 30-ին Սովետ Միութեան բաղկացուցիչ տարրերէն կազմուած բանակներ մէջտեղ բերել, օգտագործելով պատերազմական գերիները: Այլոց շարքին կազմուած էր «Հայկական Լեգէոն»ը, որ կը կոչուէր 812-րդ Հայկական Պաթայոն: Գերման իշխանութիւնները՝ համոզելով, բռնի, կամ մահուան սպառնալիքներով «կամաւորներ» կ'արձանագրէին բռնուած հայ ուազմագերիներէն, զանոնք գործածելու համար «սովետներու դէմ մղուող պատերազմին մէջ»³¹:

Այս բոլորին մէջ ի՞նչ եղաւ Պերլինի «Ազգային Խորհուրդ»ին դերը: Սարգիս Աղամեան կ'ընդունի, թէ՝ «վարչական միաւորը, որ գլուխն էր կամաւորներուն, կը կոչուէր Հայոց Ազգային Խորհուրդ»³²: Իսկ Կարօ Գէորգեան կը գրէ: «[Հայոց] Ազգային Խորհուրդը ուղղակի ոչ մէկ կապ ունեցաւ լեգէոնական այս գումարտակներուն հետ, որոնք կցուած էին [գերմանական] ցամաքային բանակին, իբրեւ կապի պաշտօնակալ

նախագահն էր Ա. Արենիս, անդամները չի յիշատակեր, բայց կը յիշէ այս վերջինին անունն անմիջապէս ետք թէ «այդ շրջանին Պերլին կը գտնուէին նաև Ֆրանսայէն եւ Պալքաններէն եկած դէմքեր, ինչպէս Դ. Կամայեանը, Գ. Նժդեհը, Վ. Փափազեանը, գնդ. Տ. Պաղտասարեանը, Ս. Տէր Թովսանը, Ա. Զամայեանը, Զարգարեան եղրայրները, ինչպէս նաև շատոնց հոն հաստատուած Դ. Դաւիթյաննեան եւ Ֆրունզեան եղրայրները: Խոկ Միսակ Թորլակեան, իր յուշերուն մէջ (*Օրերուս Հետ, Պէյրուր, 1963, էջ 570*), կը յիշատակէ անդամակցութիւնը Վ. Փափազեանի, Ա. Զամայեանի, Դ. Դաւիթյաննեանի, Զարգարեան եղրայրներու, Ա. Կիւլյաննաննեանի, Գ. Նժդեհի եւ Քանի մը ուրիշներու, որոնց անունները չի բուեր: Դաշնակցական աղքիրները թաւալ չեն յիշատակեր Յարութիւն Պաղտասարեանը, որ բերեւս շիորութիւն մըն է գնդ. Տիգրան Պաղտասարեանին հետ:

29. Կարօ Գէորգեան, Ամէնուն Տարեգիրքը, Պէյրուր, 1954, էջ 137:

30. Խոյնը:

31. George Fischer, *op. cit.*, p. 51.

32. Sarkis Atamian, *op. cit.*, p. 398.

ունենալով քանի մը Հայեր: Բայց չզլացաւ անոնց իր բարոյական աջակցութիւնը, ամէն անգամ որ անհասկացողութիւն մը ծագեցաւ գերմանական իշխանութեանց եւ Հայկական Լեգէոնին միջեւ»³³:

Իրականութիւն էր թէ «Հայոց Ազգային Խորհուրդ»ը չէր Հայկական Լեգէոնը ստեղծողը: Ազգային Խորհուրդը գերիշխանութիւն չունէր այդ լեգէոնին վրայ, ոչ ալ իրաւասութիւն՝ այդ լեգէոնին ճակատ առաջուելուն, կամ կատարելիք զերին մէջ: Սակայն Խորհուրդը սատարեց «կամաւոր»ագրութեան գործին, եւ իր պաշտօնաթերթով նեցուկ կանգնեցաւ Հայկական Լեգէոնին:

Արդարեւ, Պերլինի «Հայոց Ազգային Խորհուրդ»ի նախաձեռնութեամբ, Գերմանիոյ մայրաքաղաքին մէջ, 1942 - 1944 թ.ի վերջերուն՝ երբ մօտ էր նացիներու անկումը, եւ սկսած էր խուճապը, հրատարակուեցաւ «Հայաստան» (Armenien) անուն շարաթաթերթը, իբր Խորհուրդի եւ Լեգէոնի օրկան, խմբագրութեամբ Վիգէն Լ. Շանթի, եւ աշխատակցութեամբ խումբ մը գրողներու: Թերթին հրատարակութեան ժիմսերը կը հոգային ծխախոտի գործարանատէր Ալֆրետ Մուրատեան եւ իր եղբայրը՝ Ալֆոնս Մուրատեան³⁴:

1942 թ.ի վերջին ամիսներուն՝ Պերլինի «Հայոց Ազգային Խորհուրդ»ի «Հայաստան» շարաթաթերթը իր յաջորդական թիւերով կը պարզէր իր միտքերը: «Մենք ներկայիս պէտք է հաւաքուինք գերմանական ժողովուրդի շուրջը այնպէս, ինչպէս ճուտերը իր հոգատար մօր թեւերի տակ»³⁵: «Ատոլֆ Հիմլէրը նոր ուղղութիւն է տալիս համաշխարհային պատմութեանը»: «Ներկայ պատերազմով Գերմանիան փրկում է ամբողջ մարդկութիւնը...»³⁶: «Մենք, լեգէոնականներս, չպէտք է խնայենք մեր կեանքը (այս խօսքի իսկական իմաստով) Գերմանիային օգնելու գործում»³⁷:

Ըստ Հայրենի պատմագէտ Փրոֆ. Շ. Ռ. Ցարութիւնեանի «[Հայոց Ազգային] Խորհուրդը եռանդուն աշխատանք էր կատարում ֆաշիս-

33. Կարօ Գեորգիան, Ամէնուն Տարեգիրքը, Պէյրուր, 1954, էջ 137:

34. Հ. Սիմոնեան, նշ.աշխ., էջ 428: Մ. Թորյանեան կը յայտնէ թէ «Հայաստան» ամսաթերթը 1943-1944 թթ.-ում կը հրատարակուէր Խորհուրդ ներսէնեանի խմբագրութեամբ (Օրերուս Հետ, էջ 572-573): Մ. Թորյանեան շփորի մէջ է: 1942 թ.-էն սկսած «Հայաստան»ի թիւեր կան, որոնք շարարաբեր են եւ իրենց վրայ կը կրեն նանրի անունը իբր խմբագիր:

35. «Հայաստան» շարարաբերը, 23 Հոկտեմբերի, 1942, թիւ 15: Մէջբերուած Հ. Սիմոնեանի նշ.աշխ., էջ 434:

36. «Հայաստան» շարարաբերը, 8 նոյեմբերի, 1942, թիւ 17: Մէջբերուած՝ Հ. Սիմոնեանի նշ.աշխ., էջ 434:

37. «Հայաստան» շարարաբերը, 6 Դեկտեմբերի, 1942, թիւ 21: Մէջբերուած՝ Հ. Սիմոնեանի նշ.աշխ., էջ 434:

տական Գերմանիայի կողմից նուանուած երկրներում գտնուող հայերին հաւաքագրելու, Հայկական Լեգէնը համալրելու ուղղութեամբ, որը պէտք էր կռուէր սովետական բանակին դէմ»³⁸:

Գերման գրաւման տակ եղող տարբեր երկիրներու Հ. Յ. Դաշնակցութեան կազմակերպութիւնները կապեր կը պահէին Պերլինի «Հայոց Ազգային Խորհուրդ»ին հետ: Յունաստանի Հ. Յ. Դաշնակցութեան գործիչներէն մին այդ մասին կը գրէ. «Որոշեցինք ուժ տալ Պերլինի Հայ Ազգային Խորհուրդին՝ մեր բոլոր կարելի միջոցներով»³⁹:

Յունաստան բնակող դաշնակցականներ՝ Արամ Կայծակ եւ Արշակ Ենովքեան, Աթէնքի Սինտազմա հրապարակին վրայ գտնուող շէնքի մը մէջ, Պերլինի «Հայոց Ազգային Խորհուրդ»ի յանձնարարութեամբ, նացիական սվաստիքայի եւ Հայաստանի Հանրապետութեան շրջանի եռագոյն դրօշի հովանիին տակ, յունահայ երիտասարդներէն «կամաւորձներ կը հաւաքէին՝ գերմանա-իտալական գրաւման բանակներուն մէջ զինուորագրելու համար զանոնք»⁴⁰:

Ֆրանսայի մէջ նոյն նպատակով գործի լծուած էին երկու կեղրոններ՝ Բարիզի «Հայ Լեգէնականներու Տունը» եւ Բարիզի «Մաֆֆի» ճաշարանը⁴¹:

Պերլինի նորակազմ «Հայոց Ազգային Խորհուրդ»ը բանակցութեան մէջ կը մտնէ Հ. Յ. Դաշնակցութեան ղեկավար տարրերէն Դրօ Կանայեանի հետ, որ Պուլկարիայէն Պերլին եկած էր եւ քաջածանօթ էր կովկասեան աշխարհամասին⁴²: Այս բանակցութիւններէն ետք Դրօ կը մեկնի «Արեւելեան Գրաւեալ Շրջան»ները: Այդ մասին Միսաք Թորլաքեան կը գրէ. «Դրոն եկաւ: Գերման զինուորական ինքանաշարժով մը եւ հետերնիս գերման սպայ մը, ճամբայ ելանք դէպի Խրիմ»⁴³:

Հետափուզական խումբով մը՝ կազմուած շարքայիններէ ու համակիրներէ, Դրօ՝ Խրիմ եւ ապա Նոր Նախիջեւան կ'անցնի Լեհաստանի վրայով: Բարիզէն գալով խումբին կը միանան Ցակոր Ազիզեան, Պոկտան Եռոզպաշեան, Պոլիա Գէորգեան, եւ ուրիշներ⁴⁴: «Գերմանացիներու թոյլտուութեամբ» Պուլքեշէն ուղղակի Օտեսա անցած էին Սիմոն Փիլիպոսեան եւ Թաղէ Պետրոսեան⁴⁵, Ռումանիայէն՝ 1942թ.ի

38. Փրոֆ. Շ. Ռ. Յարութիւնեան, Հայ Ժողովրդի Պատմութիւն, Դ. Խոր., էջ 377:

39. Սարորդի, Յունաստանը Մեծ Պատերազմի Շրջանին, «Հայրենիք» (ամսագիր), 1958, թիւ 2, էջ 72:

40. Հ. Սիմոնեան, նշ. աշխ., էջ 439:

41. Նոյնը:

42. Sarkis Atamian, op. cit., pp. 398-399.

43. Մ. Թորլաքեան, նշ. աշխ., էջ 516:

44. Նոյնը:

45. Նոյնը, էջ 515:

վերջերը Խրիմ կը հասնին Կուռո Թարխանեան, Գարեգին Աւագեան, Արտաւազդ Ատամեան⁴⁶: Դրոյի հետ էին նաեւ գնդապետ Տիգրան Պաղ-տասարեան, Բենօ Նալչաճեան, Լեւոն Պէկ, Թադէ Շիրինեան, Գրիգոր Չումաեան, Արմենակ Հայկազեան, Աղասի Զարչեան, Հայկ Պետրոս-եան, Արփիար, Պետրոս Գրիգորեան, Քարա Իսաեւ, Հրանդ Սիւրմիլ-եան եւ ուրիշներ⁴⁷:

Հայկական Լեգէոնի կազմութիւնը՝ նացի գերման հրամանատարութեան մտայդացումն էր, սակայն 1942 թ.-ի ամառէն սկսեալ՝ անոր կազմակերպման ու լրացման աշխատանքները յառաջ տարած են Պերլինի Հայոց Ազգային Խորհուրդի անդամներէն եւ գործակիցներէն ոմանք, միշտ Պերլինի ջանքով ու թոյլտուութեամբ: Այսպէս՝ Դրօ Լեհաստան գտնուած միջոցին կը նպաստէր Հայկական Լեգէոնին համար «կամաւորչներ ապահովելու գործին: 1942 թ.-ի վերջերուն Դրոյի եւ իր գործակիցներու ջանքերով Լեհաստանի Լիուալին քաղաքին մէջ կեղունացուած հայ ուազմագերիներ կը միանան Հայկական Լեգէոնին⁴⁸:

Արդ, ի՞նչ կը հետապնդէր Դրօ: Հոս մեկնաբանութիւնները կը տարբերին.

Հստ Սարգիս Աղամեանի՝ «Հայոց Ազգային Խորհուրդ»ը նկատելով որ գերման բանակները Վլադիկավկաս՝ Կովկասի գոները հասած էին, համոզուած էր թէ Պաքուի եւ Թիֆլիսի հայ ազգաբնակչութիւնը վտանգուած էր, քանի որ նացիները՝ հայերը սեմացի նկատելով, կրնային անոնց Փիզիքական գոյութիւնը վտանգել: Ուրեմն՝ «Ազգային Խորհուրդ»ը կը մտածէր թէ անհրաժեշտ է գերմանները համոզել՝ որպէսզի խնայեն հայոց: Այս գծով գերմանները համոզելու առաքելութիւնը կը վստահուէր Դրոյի: Աղամեանի համաձայն «Ազգային Խորհուրդի եւ նացի վերին հրամանատարութեան հետ Դրոյի վարածքնակցութիւններուն մանրամասնութիւնները գաղտնի են» եւ «պէտք է այդպէս մնան», քանի որ անոնք կապ ունին անձերու հետ, որոնք տակաւին ողջ են ու կը բնակին ՍՍՀՄ-ի մէջ⁴⁹: Աղամեան ապա կը շարունակէ: «Առաջին՝ Դրօ յաջողեցաւ կովկասահայութիւնը խնայել

46. Նոյնը, էջ 522:

47. Մամիկոն Արքահամեան, Հայրենական ծակատների Վրայ, «Հայրենիք» (ամսագիր), ԽԿ. Տարի, Փետրուար 1965, թի 2, էջ 56, նշած է սոյն անուններուն մէկ մասը: Հ. Սիմոնեան, նշ. աշխ., էջ 436:

48. Հ. Սիմոնեան, նշ. աշխ., էջ 434:

49. Ժամանակն է որ դեռ 1955 թ.-ին գաղտնի պահուող վերոյիշեալ գաղտնի բանակցութիւններուն ատենագրութիւնները, իրք պատմական վաւերաբույր հրատարակուին, եթէ տակաւին ծածուկ պահուելու պատճառները գոյութիւն չունին, մանաւանդ որ աւելի քան ժամանուած տարիներ անցած են բանակցութիւններու բուակամէն:

տալ» եւ «երկրորդ՝ Դրօ գաշնակցական մըն էր, կը մնայ իրողութիւն մը, որ հետագային իր հակազդեցութիւնները ունեցաւ»⁵⁰:

Ըստ Հայաստանի պետական արխիւներուն մէջ գնտուող վաւերաթուղթերուն՝ (ՀՍՍՀ ԿՊՊԱ. Ֆ. 406, գ1, գ. 99, թ. 8) 1942 թ. ի Օգոստոսի վերջերուն, գերմանական զօրքերուն Հիւսիսային Կովկաս ներթափանցումէն ետք, Դրօ Կանայեանի գլխաւորութեամբ Հայկական Լեգէոնը հասաւ մինչեւ Հիւսիսային Կովկաս եւ հինգ ամիս շարունակ գործեց Փիատիկորսքի, Քիսլավսկովքի, Միներալնիէ Վոտիի եւ Քրասնոտարի շրջաններուն մէջ⁵¹: Ըստ նոյն աղբիւրներուն, կազմուեցաւ յատուկ «պատժիչ գումարտակ» մը, ընդդիմանալու համար գերման բռնագրաւիչներուն դէմ ընդվզած ու ընդյատակեայ պայքար մղող տեղական ազգաբնակչութեան⁵²: Գերման հրամանատարութեան կողմէ Դրոյի օգնական նշանակուած էր գերմանացի Խոտմիստր Ֆուլոն⁵³:

Հոս անհրաժեշտ է հարցադրում մը: Դրոյի գլխաւորած վերոյիշեալ «Հայկական Լեգէոն»ը եւ գերմանական Վեհրմախթի կազմակերպած «Հայակական Լեգէոն»ը նո՞յնն են, թէ՝ տարրեր: Առ այդ հետեւեալ լուսաբանութիւնը:

Գերմանահայ ղեկավար դէմքերէն, եւ 1943 թ. ի վերջերուն կազմուած հայկական «կապ պահող պաշտօնատան» (Verbindung Stab) անդամ Ալֆրետ Մուրատեան, իր մէկ նամակին մէջ այդ հարցի մասին իր տեսակէտը կը պարզաբանէ, գրելով: «Դրոն՝ Հայկական Լեգէոնը չէ կազմած: Ոմանք ատով կը «հպարտանան» եւ ուրիշներ զինք այս «գործ»ին համար կ'ամրաստանեն: Դրոն այս խնդրին մէջ իրօք անմիղ է: Ինքը միայն 60–80 հոգինոց հետախուզական խումբ մը ունեցած է եւ զայն «լեգէոն» անուանած եւ ատոր համար այս չփոթութիւնը առաջացած է: Հայկական Լեգէոնը գերմանացիները կազմած են՝ ինչպէս Խ[որհրդային] Մ[իութեան] բոլոր ազգութիւններէն կազմուած լեգէոնները—վրացական, աղոպէյճանական, Հիւս Կովկասեան՝ թիւրքմենական, քալմիւքական, թաթարական՝ քոզաքներու եւ այլն»⁵⁴:

Մեր կարծիքով, հիմնուած նաեւ այլ աղբիւրներու վրայ, Ա. Մուրատեանի փոխանցած տեղեկութիւնը իրականութեան կը համապատասխանէ: Անշուշտ Դրոն եւ Պերլինի «Հայոց Ազգային Խորհուրդ»ը իրենց օժանդակութիւնը բերած էին «կամաւոր»ազրութեան գործին: Ցատակ է թէ ամբողջատիրական նացի Գերմանիոյ Վեհրմախթի որոշու-

50. Sarkis Atamian, *op. cit.*, pp. 398–399.

51. Տես՝ Այմոնիսան, նշ. աշխ., էջ 434–435:

52. Նոյնը, էջ 435:

53. Տես՝ Այմոնիսան, նշ. աշխ., էջ 435:

54. Նամակ Ալֆրետ Մուրատեանի, Պերլին, 14 նոյեմբերի, 1969 բուակիր:

մով ստեղծուած էին ազգային կոչուած լեգէոնները, եւ դրուած՝ գերման Օսթրուփէններու հրամանատարութեան ներքեւ։ Հայկական Լեգէոնը բացառութիւն չէր կազմեր։ Միսաք Թորլաքեանի յուշերուն, ինչպէս նաեւ 1943 թ.-ի Սեպտեմբերի 27-ին, Ամենայն Հայոց կաթողիկոսութեան տեղապահ՝ Գէորգ Արք. Զէօրէքճեանի կողմէ Հիւս. Կովկաս ղրկուած Սուրէն Ս. Վարդապետի տեղեկագրին ընդմէջէն կը նըշմարուի արդէն Դրոյի «Լեգէոն»ին սակաւաթիւ ըլլալը⁵⁵։ Դրօ իր հետախուզական խումբով գտնուած է Խրիմ եւ Հիւսիսային Կովկաս, եւ ոչ թէ առաջնորդած է գերմանացիներու կազմած Հայկական Լեգէոնը։

Հստ կարգ մը սովետահայ աղբիւրներու, Հայկական Լեգէոնը՝ «Հրնայած նրա մարտիկների ճնշող մեծամասնութեան ուժեղ դիմադրութեանը, ուղարկուեց Հիւսիսային Կովկաս»։ Սակայն 1943 թ.-ի Փետրուար-Մարտ ամիսներուն, երբ գերմանացիք Հիւսիսային Կովկասի մէջ պարտութիւն կրելով նահանջեցին, իրենց հետ տարին լեգէոնի մնացորդացը։ Արդարեւ, ըստ նոյն աղբիւրներուն, «Լուրջ հարուած էր ստացել եւ զգալիօրէն նօսրացել էր մօտ 800-անոց Հայկական Լեգէոնը։ Լեգէոնականներից շատերը անցել էին սովետական բանակի կողմը, մի մասը ոչնչացուել էր ուազմանակատում»⁵⁶։

Մինչեւ անառարկելի վաւերաթուղթերով վերոյիշեալ տողերուն յստակօրէն ապացուցուիլը, տարակուսանքով պէտք է դիմաւորել անոնց բովանդակութիւնը։ Ճիշդ է թէ գերմաններու կազմած Հայկական Լեգէոնը տակաւ նօսրացաւ, քանի որ անոր անդամներէն շատերը հոն էին՝ միակ նպատակ ունենալով առաջին իսկ առիթին վերագառնալու իրենց հարազատ բանակի շարքերը։ Շատեր յաջողած էին իրենց նպատակին մէջ։ Ուրիշներ՝ այլազան ճակատներու, յատկապէս Արեւմըտեան ճակատին վրայ սպաննուած էին, եւ շատեր գնդակահարուած էին ըմբուտութիւն ծրագրելու եւ կամ գործադրելու արարքներէ ետք։ Միւս կողմէ՝ անհաւանական պէտք է նկատել Վեհրմախթի կազմած Հայկական Լեգէոնին Հիւսիսային Կովկասի մէջ կորևներու մասնակցիլը։ Նախ՝ Հիթլէր հայերուն չէր վստահեր⁵⁷։ Նման բանակներ պիտի օգտագործուէին քարոզչական, քան թէ ուազմական նպատակներով⁵⁸։

55. Մ. Թորլաքեան, նշ. աշխ., էջ 515-545։ Սուրէն Ս. Վրդ., Ռուսական պատմութիւններ Հիւսիսային Կովկասում, «Եջմիածին» (ամսագիր), Ա. Տարի, Յունուար 1944, թի 1, էջ 15-17։

56. Փրոֆ. Շ. Ռ. Յարութիւնեան, նշ. աշխ., էջ 377։ Հ. Սիմոնեան, նշ. աշխ., էջ 437։ Christopher Walker, Armenia, The Survival of a Nation, London, 1980, p. 357.

57. Մ. Գ. Ներսիսեան (խմբ.), Հայ ժողովրդի Պատմութիւն, Երեւան, 1972, էջ 528։

58. Who Was Who in World War II, p. 214.

Նացիները շուտով համոզուած էին թէ «Հայ զինուորները անյուսալի տարր են իրենց համար»⁵⁹, ուստի՝ բռնի «կամաւորագրուածներ» կամ իրենց կեանքը փրկելու համար Լեգէոնին անդամակցած նախկին ուազմագերիներ, դժուար թէ տարուէին իրենց հայրենի հողամասին վրայ, իրենց հարազատ՝ սովետական բանակի դիրքերուն մօտ, ուր անոնք, թէեւ գերման խիստ հսկողութեան տակ, կրնային ըմբոստանալ ու վերստին միանալ սովետական բանակներուն: Ռողենապերկի «Կովկասեան թղթապանակ» գաղտնի վաւերաթուղթերու «Կովկասեան Զինուորական Ստորաբաժանումներու Մասին» հատուածին մէջ յստակօրէն նշուած է թէ՝ կովկասեան ուազմագերիներէ բաղկացած զօրամասերու ինչ նպատակներու համար օգտագործուիլը պիտի որոշէր Հիթլէր՝ ինքը, եւ թէ այդ զօրամասերուն կարիքը պիտի զգացուէր «Կովկասը գրաւելէն անմիջապէս ետք»⁶⁰:

Գերման գրաւման իշխանութիւնները կը մտադրէին Կովկասի գրաւումէն ետք՝ լեգէոնական ուժերը տեղաբաշխել գրաւուած հողմասերուն վրայ, եւ զանոնք օգտագործել նացի տիրապետութիւնը ամրապնդելու նպատակին: Միաժամանակ՝ որոշուած էր զօրամասերուն թիւը այնպիսի համեմատութեան մէջ պահել, որ այդ զօրքերը չկարողանային ճնշում բանեցնել գերմանական գրաւման իշխանութիւններուն վրայ⁶¹: Հայկական Լեգէոնը բացառութիւն չէր կրնար կազմել: Վեհրմախտի կազմած Հայկական Լեգէոնը, մաս կազմելով Օսթրուֆէններու, ենթակայ էր այդ զօրքերուն վիճակուած ճակատագրին: Արդ՝ Օսթրուֆէնները պատերազմի ընթացքին հասած էին «վարձկաններու աստիճանին, որոնց ստորին պարտականութիւնն էր Նացի եւրոպայի ոստիկանութիւնը»⁶²:

Հայրենի կարգ մը պատմաբաններու պնդումը թէ Հայկական Լեգէոնը Հիւսիսային Կովկասի մէջ կռուած է, պէտք է ենթադրել թէ եղրակացութիւնն է Դրոյի հետախուզական խումբին (զոր ինք Լեգէոն կոչած էր)՝ նշեալ ժամանակաշրջանին մէջ Խրիմ եւ Հիւսիսային Կովկաս գտնուելու փաստին: Հայրենի այլ աղբիւրներ այս պարագային համամիտ ըլլալ կը թուին: Արամայիս Մնացականեան կը գրէ. «Մի բուռ» հայեր եկան նացիներու հետ»⁶³: Ս. էջմիածնի կողմէ Հիւսիսային Կովկաս դրկուած Սուրէն Մ. Վրդ. կը տեղեկագրէր. «Դրոն իր

59. Մ. Գ. Ներսէսան, նշ. աշխ., էջ 528:

60. Տես՝ Հ. Սիմոնեան, նշ. աշխ., էջ 423:

61. Նոյնիք:

62. George Fischer, *op. cit.*, p. 106.

63. Արամայիս Մնացականեան, Անդրկովկասը Մնաց Անառիկ, «Արարատ» (օրաթերթ), Պէյրուր:

«Քաջ»երով» հոն եկած էր⁶⁴, իսկ Հայ ժողովուրդի Պատմութեան ակադեմական հրատարակութեան մէջ կը կարդանք. Պերլինի Ազգային Խորհուրդի «Նեկայացուցիչ Դրոն իր խումբով» Հիւսիսային Կովկասի եւ Խորհուրդի «Հայաբնակ շրջաններուն մէջ եղած էր (ընդգծ. մեզմէ, Զ. Մ.)»⁶⁵: Միւս կողմէ՝ յստակ է նաեւ թէ Պերլինի Ազգային Խորհուրդի անդամներէն ոմանք եւ Դրօ իրենց օժանդակութիւնը բերին գերման-ներու կազմած Հայկական Լեգէոնի համալրումին: Ըստ վերոյիշեալ ակադեմական հրատարակութեան, անոնք աշխատեցան լեգէոնական-ները գաղափարական վերամշակման ենթարկել եւ օգտագործել Կար-միր Բանակի ու պարտիզաններու դէմ մղուող կոփւներուն, սակայն անոնք չյաջողեցան «Հօշափելի արդիւնքների հասնել»⁶⁶: Նմանապէս անհնար չէ որ գերմաններու կազմած Հայկական Լեգէոնի անդամներէն՝ յատկապէս ջոկուած անձեր, ընկերակցած ըլլան Դրոյի խումբին:

Իրողութիւն է թէ Դրօ՝ գրաւեալ երկիրներուն մէջ գործակցեցաւ նացիներուն՝ իր հետ ունենալով նոյն երկիրներուն մէջ ապրող իրեն կուսակից զեկավարներն ու համակիրները⁶⁷: Գերմաններու կողքին, Դրօ՝ Հիւսիսային Կովկաս գնաց իր հետախուզական խումբով: Այնտեղ՝ Պերլինի «Հայոց Ազգային Խորհուրդ»ին եւ իր նպատակ-ներուն հետամուտ ըլլալով հանդերձ, օգտակար եղաւ գերման բա-նակին՝ երկրամասին ծանօթ եղողի իր հանգամանքով:

Գերմանացիները, արդարեւ, որոշ համաձայնութեան եկած էին Պերլինի «Հայոց Ազգային Խորհուրդ»ին հետ, իրենց Արեւելեան ծակատին ընդհանուր նպատակներու ծիրէն ներս, եւ կ'օժանդակէին իրենց օգնող Հայկական խումբին՝ «գերման զինուորական ինքնա-շարժ» տալով, կամ՝ գերման սպաններու ընկերակցութիւնը չնորհելով, զիրենք տեղաւորելով «գերման զօրամասի» մը մօտ, որուն հետ «աշխատակցելու հրաման» ունէին: Այս բոլոր դիւրութիւնները ձրի չնորհ չէին, այլ կը տրուէին տեղական օժանդակութիւնները ապա-հովելու գծով: Անոնց նաեւ դիւրութիւն կը տրուէր այցելելու ռազմագերիներու ճամբարները, «Հայ գերիները գտնելու եւ զանոնք», ազատելու, այլ խօսքով՝ «կամաւոր»ագրելու գերմանական «Հայկական Լեգէոն»ին մէջ⁶⁸:

64. Սուրէն Մ. Վրդ., նշ. աշխ., էջ 16:

65. Հայկ. ՍՍՀ Գիտ. Ակադեմիա, Հայ ժողովրդի Պատմութիւն, Ը. հար., էջ 152:

66. Նոյնը:

67. «Նայիրի» (շարաբարերը), Պեյրուր, Թ. Տարի, 14 Յունուարի, 1962, թիւ 37, էջ 2-3:

68. Տես՝ Մ. Թորլաքեան, նշ. աշխ., էջ 513-532:

Հայկական Լեգէոնը կը ղեկավարուէր գերմաններու կողմէ: 1942թ.ի Դեկտեմբերին գերման վերին հրամանատարութիւնը կը հիմնէր Օսթրուփէններու Զօրավարի պաշտօնը, որ արեւելեան զօրքերու հրամանատարն էր: Այս պաշտօնը կը գրաւէին, նախ՝ Զօր. Հելմիխ, եւ ապա՝ Զօր. Քէօսմթըրինկ⁶⁹: Իսկ «Հայկական Լեգէոն»ի ղեկավարութիւնը իրականացնելու համար, գերման Զինուորական Գերագոյն Հրամանատարութեան (OKW) կից ստեղծուեցաւ Հայկական Խնամակալ Մարմինը (Armenische Betrenungsstelle), զլսաւորութեամբ՝ ոչ-զանակցական, գերմանահպատակ Գնդ. Ալֆրետ Մուրատեանի: Հայկ. Խնմ. Մարմինը Պերլինի Պեհրեն Շթրասսէի (փողոցի) թիւ 65 - III շէնքին մէջ տեղաւորուելով, գործի կը լծուէր⁷⁰: Վաւերաթուղթեր կը պարզեն «Հայոց Ազգային Խորհուրդ»ի նպատակը: 1943թ.ի Փետրուարի 15ին՝ «Արեւելեան Գրաւեալ Շրջաններու Նախարարութեան» տրուած 12 կէտերէ բաղկացած յայտարարութեան համաձայն, Խորհուրդը կը հետապնդէր «Հայաստանի ազատագրումը պոլչելիկեան լուծէն եւ ոռուական տիրապետութենէն, եւ... Հայաստանի քաղաքական ինքնավարութիւնը: Այս նպատակներն ու առաջադրանքները անարգել առաջ տանելու, զանոնք կարենալ իրագործելու եւ ամրապնդելու համար, Հայոց Ազգային Խորհուրդը՝ Գերմանական Խայլիի քաղաքական պաշտպանութիւնը Հայաստանի վրայ ամենէն ապահով երաշխիքը կը նկատէ»: Յայտարարութիւնը իր շարունակութեան մէջ կ'աւելցնէ. «...Այս նպատակին կոչուած են, ասկէ վերջալ, այժմ արդէն Գերմանիոյ կողքին վերջնական յաղթանակին եւ ազատութեան համար պայքարող եւ գործոն Հայկական օգնական ուժերը»: Յայտարարութիւնը կ'եզրափակուի վերջին կէտով մը, որ կը նշէ թէ Հայոց Ազգային Խորհուրդի իրաւասութիւնները կը դադրին «երբ Գերմանիոյ ղեկավարութեան տակ եւ Հայոց Ազգային Խորհուրդի օգնութեամբ Հայաստանի մէջ իսկ քաղաքական նոր վարչութիւն մը ստեղծուած պիտի ըլլայ»⁷¹:

Տարբեր Հարց թէ գերմանները եթէ երբեք յաջողէին գրաւել Կովկասն ու Անդրկովկասը, իսկութեան մէջ ի՞նչ պիտի ընէին այնտեղ: Ցետ-պատերազմեան շրջանին յայտնաբերուած վաւերաթուղթերէն մէկուն բո-

69. Hostler, *op. cit.*, p. 179.

70. «Հայաստան» (շարարաբերք), 26 Սեպտեմբերի, 1943, թիւ 62: Մէքբերուած՝ Հ. Սիմոնեամի նշ. աշխ., էջ 427:

71. *Document Reveals Dashnak Collaboration with Nazis, extention of Remarks of Hon. Emmanuel Celler of New York, in the House of Representatives, Nov. 1, 1945, Congressional Record, Proceedings and Debates of the 79th Congress, First Session, 677239/14240, U. S. Government Printing Office, 1945.*

վանդակութիւնը կը պարզէ հարցը. «Մենք պէտք է փորձենք կովկասեան եւ անդրկովկասեան երկրներում գտնել տեղական ծագում ունեցող մէկական յարմար անձնաւորութիւն, որը կառավարման գլուխ կանգնելով, ձեւականօրէն կը ներկայացնի վարչական իշխանութիւնը: Այս անձնաւորութեան կողքին պէտք է կանգնած լինի գերմանական մի պատասխանատու ղեկավար, ձեւականօրէն յետին պլանում, որպէս խորհրդական, որը ըստ էութեան պէտք է հանդիսանայ ղեկավարող, ուղղութիւն տուող, պատասխանատու մի անձ»⁷²:

Մահուան սպառնալիքով եւ բոնի ուժով Հայկական Լեգէոնին «կամաւոր»ագրուած սովետահայ ուզմագերիներու շարքերուն մէջ կային իրենց դժգոհութիւնը արտայայտողներ, որոնք խօսքէն գործի անցած էին: Դժգոհութիւնը կը սաստկանար այնքան, որ Պերլինի «Հայոց Ազգային Խորհուրդ»ի պաշտօնաթերթը կը գանգատէր որ լեգէոնականներու շարքին մէջ կան «բոլշեվիկեան գերակատարներ, որոնք ուզում են խաղալ մեր լեգէոնականների բախտի հետ»⁷³:

Պատերազմի ընթացքին Հայկական Լեգէոնը եղած էր նացիներէ գրաւեալ երկիրներէն՝ գլխաւորաբար Լեհաստանի, Հոլանտայի եւ Ֆրանսայի մէջ: Լեգէոնականներէն շատեր խոյս տալով ճամբարներէն, միացած էին գրաւեալ երկիրներուն՝ Ֆրանսայի, Գեխոսլաւաբիոյ, Եուկոսլաւիոյ եւ Հոլանտայի դիմագրական շարժումներու ազատագրական պայքարի մարտիկներու շարքերուն:

Գերմանական ուժերու կողմէ գերեվարուած հայ զինուորները՝ մահուան անմիջական սպառնալիքին տակ իսկ, հոն, ուր դոյզն հնարաւորութիւնը կը ստեղծուէր, դէմ կը ցցուէին զիրենք կալանող ուժերուն: Այսպէս, 1942 թ.ի Մայիսին, Վարչաւիայէն ոչ շատ հեռու գտնըուղղ Պենիամինովոյի համակեղրոնացման ճամբարին մէջ, Հազարապետներ՝ Ալեքսանդր Ղազարեան եւ Ստեփան Եղանձեան, իրար կը հանդիպին ու կ'որոշեն ուզմագերիները համախմբել եւ ընդյատակեայ աշխատանքի լծուիլ: Շուտով վստահելի ուզմագերիներու փոքրաթիւ խուռմը մը ծնունդ կու տար Հակաֆաշխտական Ընդյատակեայ Կազմակերպութեան (Հ. Հ. Լ. Կ.): Նոյեմբերի վերջերուն գերմանական հրամանատարութիւնը ճամբարի բոլոր ուզմագերիները երեք խումբերու կը բաժնէ եւ զանոնք Պուլաւի կը փոխազրէ: Գերմանացիք կը ծրագրեն «Ֆելդ գումարտակներ» ստեղծել, կամ մահ, կամ գումարտակ» պահանջով: Անկարելի կը դառնայ փախչիլ կայանէն, ուս-

72. Գերմանիայի Արտաքին Գործերի Մինիստրուկթեան Փաստաթղթերը: Պրակ 2 Գերմանական բաղաքականութիւնը Թուրքիայում, 1941-1943 թթ., էջ 91:

73. «Հայաստան» (շարաբարերը), 7 Փետրուարի, 1943, թի: 29: Մէջբերուած՝ Հ. Սիմոնիսամի նշ. աշխ., էջ 427:

տի՝ ուազմագերիները հարկադրաբար կը հագնին գերմանական համազգեստ։ Մահուան սպառնալիքով ստեղծուած 4-րդ «Ֆելդ գումարտակ»ի ընդյատակեայ բիւրոն կը ծաւալէ իր աշխատանքները։ Ան կ'որոշէ՝ ուազմանակատ զրկուելու պարագային ոչնչացնել գերմանական հրամանատարութիւնը եւ անցնիլ Կարմիր Բանակի կողմը, իսկ Պուլաւի մնալու պարագային՝ ապստամբիլ եւ միանալ լեհ պարտիգաններուն⁷⁴։

Մրագրուած էր ապստամբիլ 1943 թ.-ի Փետրուարին։ Սակայն գերման հրամանատարութիւնը 22 Փետրուարի գիշերը՝ ապստամբութենէն քանի մը օր առաջ, յանկարծակի կը ձերբակալէ ընդյատակեայ գործիչներէն 15 հոգի, եւ ապստամբութիւնը կը ձախողի։ Ընդյատակեայ պայքարը նոր գործի կը ձեռնարկէ Ստեփան Եաղճեանի առաջնորդութեամբ։ 1943 տարուան ընթացքին Հ. Հ. Լ. Կ.-ը կը յաջողի կազմակերպել ուազմագերիներու մի քանի խումբերու եւ առանձին ուազմագերիներու փախուստներ։ Փախուստականները կը միանան սովետական պարտիզանական խմբաւորումներուն⁷⁵։

1943 թ.-ի Հոկտեմբերի վերջերուն Արեւելեան ձակատի վրայ իրենց կրած անփառունակ պարտութենէն ետք, գերմանացիք՝ Լեհաստանէն, հայ ուազմագերիներու բազմանդամ խումբը գրաւեալ Ֆրանսա կը փոխադրեն։

Գ. ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐՈՒ ԴԻՄԱԴՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԸ

Նորմանտիի վրայ դաշնակից ուժերու ցամաքահանումէն ետք՝ նախկին Կարմիր բանակային ուազմագերիներու հարցը կը մտահոգէր անգլիացիները։ Գահիրէն՝ տեղւոյն վրայ մնացող անգլիացի նախարարը՝ Լորտ Մոյն, 1944 թ.-ի Յունիսի 15-ին, Թեհրանի անգլիական դեսպանատան հեռագրով մը կ'իմացնէր թէ Կեդրունատեղիին մէջ ժողով մը գումարուեցաւ ոռւս փախստականներու եւ դասալիքներու հարցով, որոնք անգլիացիներու կողմէ Յունաստանէն փոխադրուած էին, եւ որոնց Միջին Արեւելք պահուիլը իրենց համար տաղտկալի էր։ Ապա կը յայտնէր թէ ուազմագերիները չորս տարբեր խումբերու կը բաժնուէին։ Անոնցմէ չորրորդը հայերն էին, որոնց մասին գրուած էր հետեւեալը։ «դ. — Հայերը, որոնք մաս կը կազմէին գերմանացիներու կողմէ ստեղծուած հայկական գումարտակներուն (լեգէոնին), որոնք ատկէ ետք

74. Մ. Յակոբեան, Պայքար Գերութեան Դէմ, «Սովետական Հայաստան» (օրաբերք), Երևան, 20 Յունիսի, 1961, թի 141 (12279), էջ 3։

75. Խոյնը։

դասալիք եղած են, եւ կ'ըսեն թէ ոռուսական (սովետական, Զ. Մ.) քաղաքացիներ են»⁷⁶: Ժողովը կը փափաքէր չորս տեսակի փախստականներն ու դասալիքներն կարելի եղածին չափ չուտով «Մոռւսիա դրկել»:

Այս նախկին բանակայիններէն քառասուն մէկ հոգի Հալէպի մէջ էին եւ թէ հրան պիտի զրկուէին, անկից ալ՝ Սովետական Միութիւն: Ուրիշներ կային Յունաստանի մէջ, եւ կը յուսային զանոնք Թուրքիոյ ընդմէջէն ուղղակի զրկել Սովետ Միութիւն⁷⁷:

1944 թ.ի Յունիսի 30-ին Ֆորէյն Օֆիսէն Գահիրէի իրենց կեդրոնին ի միջի այլոց կը տեղեկացնէին: «Գերման զինուորական կամ կիսազինուորական մարմիններու մէջ ծառայած ոռուս (սովետական, Զ. Մ.) քաղաքացիներու հարցը խօսակցութեան ենթակայ է»: Հաղորդագրութեան երրորդ կէտին մէջ կը գրէին թէ արդէն ուշ է սովետական քառասուն մէկ քաղաքացիներուն համար բան մը ընելը. քանի որ անոնք արդէն Հալէպ հասած են, ուստի՝ լաւագոյն կարգադրութիւնը՝ զանոնք թէ հրան զրկելն էր: Չորրորդ կէտին մէջ կ'իմացնէին, թէ՝ ապագային, եթէ գերման զինուորական կամ կիսա-զինուորական մարմիններու մէջ ծառայած սովետական քաղաքացիներ, Յունաստանի մէջ՝ բրիտանական ուժերու ձեռքն իյնան, կը թելադրուի զանոնք պատերազմական գերիներ նկատել, բացի այն պարագայէն, երբ անոնց Սովետական Միութիւն առաքումը ուղղակի Թուրքիոյ ընդմէջէն կարգադրուի⁷⁸:

1944 թ.ի Յունիսի 20-ին, առաջին խումբը՝ վերեւ յիշուած քառասուն մէկ հոգիները արդէն իսկ յանձնուած էին սովետական իշխանութիւններուն: Լորտ Մոյն՝ 1944 թ.ի Յուլիսի 3-ին կը տեղեկագրէր Լոնտոն, թէ կը կարծուի որ 41-ը գերման զօրաբանակներէ դասալիքներ են, բայց C.S.D.I.C.ի կողմէ հարցաքննութիւններէ ետք երեւան եկած է թէ անոնցմէ 39-ը իսկական փախստական պատերազմական գերիներ էին: Լոնտոնի իմաց կը տրուէր թէ կային 2.006 պատերազմական գերիներ եւ 366 փախստականներ: Լոնտոն կը թելադրէր բոլորը վար դնել, պահել իրենց մօտ, եթէ ոռուսերը չընդունէին զանոնք վերստին զինուորական ծառայութեան մէջ առնել: 5 Յուլիսին, 14 նոր ուղղագմաբերիներ Սովետ Միութեան յանձնուած էին⁷⁹:

Մեծն Բրիտանիոյ պատերազմական դահլիճը կը տեղեկանայ թէ 1500 նման ուղղագմաբերիներ կան Ֆրանսայի մէջ, եւ թէ՝ թէեւ անոնք գերա-

76. F. O. 371/40443.

77. Նոյնը:

78. Նոյնը:

79. Նոյնը:

վարուած էին գերմաններու կողքին կռուելու ընթացքին, ամէն փափաք յայտնած Գերմանիոյ դէմ թշնամական արարքներ գործելու: Դահլիճը իր՝ 1944 թ.-ի Յուլիսի 17-ի նիստին կ'որոշէր որ յիշեալ ուազմագերիները «երկրագործական նպատակներու ծառայեն», մինչեւ իրենց հայրենիք վերադարձուիլը, քանի որ այդ մէկը տակաւին ժամանակ կը պահանջէ, եւ եթէ երբեք նման որոշում մը առնուի վերջնականապէս⁸⁰:

1944 թ.-ի Յուլիսի 21-ին, «գաղտնի» մակագրութեամբ, Մեծն Բրիտանիոյ տնտեսական պատերազմի նախարարութենէն՝ Սելպրոնի Կոմսը, վերոյիշեալ ուազմագերիներու հարցով նամակ մը կը գրէ Բրիտանիոյ Արտաքին Գործոց Նախարար Անթոնի Խորնի: Իր շահեկանութեան համար նամակին կարեւորագոյն մասերը կը մէջբերենք: Նշելի է թէ Ալֆրետ Մուրատեանի՝ այս մասին պարզածին գրեթէ յար եւ նման է անգլիական տեղեկագիրը:

Սելպրոն նախ կը յայտնէր թէ՝ «ինչպէս կրնաք իմացած ըլլալ, իմ սպաներէս մին՝ անցնող չորս շաբաթներուն տեսակցեցաւ որոշ թիւով ուսւ բանտարկեալներու [ուազմագերիներու] հետ, բոլոր պարագաներուն՝ իրենց պատմութիւնը հիմնականին մէջ նոյնն է: Առաջին հերթին, անոնք երբ գերեվարուած են, ենթարկուած են անհաւտալի վերաբերմունքի: Շատ մը պարագաներու՝ օրերով քալած են առանց կերակուրի: Ապա՝ համախմբուած են կեղրոնացման կայաններու մէջ, առողջական զգուելի պայմաններու տակ, եւ սովոր մատնուած: Անոնք՝ մակարոյծներով անհանգուացած, եղած են զոհերը գանելիք հիւանդութիւններու: Անօթութիւնը այն աստիճան տիրապետած է, որ մինչեւ իսկ մարդակերութիւն սկսած է...:

«Քանի մը շաբաթներ սոյն վերաբերմունքը կիրարկելէ ետք, երբ իրենց բարոյական կորովը ամբողջովին քանդուած է, զանոնք շարած են, եւ գերման սպայ մը իրենց խօսած, ու հրաւիրած է միանալու գերման աշխատանքային գումարտակի մը, ուր կրնային ստանալ պէտք եղած սննդեղէնը, հագուստներ եւ [նպաստաւոր] վերաբերմունք: Յետոյ՝ անոնց անհաւտապէս հարցուցած են թէ կ'ընդունէի՞ն առաջարկը կամ ոչ: Առաջին մարդը, որուն տրուած է հարցումը, «ոչ» պատախանած է: Ան գնդակահարուած է անմիջապէս: Նոյն բանը պատահած է երկրորդին, երրորդին եւ այսպէս մինչեւ որ մէկը համաձայնած է, ապա՝ հետեւած են ուրիշներ, քանի որ յստակ կը դառնայ թէ իրենց կեանքերը փրկելու միակ միջոցն է անիկա:

«Աշխատանքային գումարտակին մաս կազմելէն քանի մը օրեր ետք անոնց հրացաններ տուած են՝ «գողերու դէմ դուք զձեզ պաշտպանե-

լու համար», եւ շատ քիչ ատեն ետք իրենց ըսուած է. «Հիմա դուք գերման բանակին մէջն էք, եւ եթէ ոռւսերը ձեզ գերեվարեն, ձեզ պիտի գնդակահարեն. եթէ անգլիացիները կամ ամերիկացիները ձեզ գերեվարեն, ձեզ պիտի յանձնեն ոռւսերուն»⁸¹:

Բրիտանական կառավարական դահլիճի՝ 1944 թ.ի Յուլիսի 26-ի նիստին, Սելպրոնի Կոմսին յղած նամակին հիման վրայ՝ Զըրչիլ այս հարցին վերատեսութիւնը կ'իմացնէ Արտաքին Գործոց Նախարար Խորնի:

Ճշդուած է թէ Սելպրոնի Կոմսին գաղտնի նամակը արդիւնք էր Վեհաջրմախթի մէջ ծառայած քառասունհինգ սովետ ուազմագերիներու հետ եղած տեսակցութեանց, որոնք կատարուած են միաժամանակ՝ եւ տարբեր կեդրոնացման վայրերու մէջ: Նկարագրուած անմարդկային միջոցներուն՝ Լահէի եւ Ժընեւի համաձայնութեան ոգիին եւ տառին դէմ կատարուած ոտնակոխումով է, որ նացիները կը յաջողէին «կամաւորներ արձանագրել իրենց կազմելիք լեգէոններու մէջ»⁸²: Հայկական Լեգէոնը բացառութիւն չէր կազմեր: Լեգէոնականներուն ստուար մասը բռնի կամաւորագրուած էր, պարզապէս չմեռնելու համար: Ճիշդ է որ անոնց մէջ կային նաեւ Սովետական Հայաստանին դէմ եղողներ, սակայն Հայկական լեգէոնականներուն մեծամասնութեան զգացումները կը մնային Հայրենասիրական: Ռազմաճակատներէն վերապրուներէն ոմանք կ'անցնին սովետական բանակի կողմը, իսկ Արեւմտեան Եւրոպայի գրաւեալ երկիրներուն մէջ՝ անոնցմէ շատեր կ'ըմբռուտանան եւ կամ կը միանան նացիներու եւ ֆաշիստներու դէմ գործող տեղական պարտիզանական ջոկատներուն»⁸³:

Մանտի մէջ «Հայկական Լեգէոն»էն առաջին փախչողը եւ ֆրանսական դիմադրական շարժման կողմը անցնողը կ'ըլլայ հարիւրապիտ Միհրան Եղիազարեանի խումբը: Դաշնակիցներու կողմէ նորմանտիի ցամաքահանումէն ետք, նման դէպքեր կը սկսին բազմանալ⁸⁴:

Ըստ «Նիւ Եորք Հերթական Թրիպիւն»ի 1 Օգոստոսի, 1944 թիւին՝ «Բրիտանական ձայնասփիւռը երէկ՝ Պատերազմական Տեղեկատուութեան Գրասենեակին մէջ ձայներիզուած ձայնասփիւռի մը մէջ ըսաւ թէ՝ Լուրտի (Ֆրանսա) մէջ 600 հայ զինուորներ իրենց գերման սպաները սպաննած էին... եւ լքած գերման բանակը»⁸⁵:

1944 թ.ի Օգոստոսի 15-ին էր որ դաշնակից ուժերը կը ներխուժեն Հարաւային Ֆրանսա, երկիրը ազատելու համար նացի լուծէն: Այս

81. Նոյնը:

82. Նոյնը:

83. Շ. Ռ. Յարութիւնեան, Աշ. աշխ., էջ 377:

84. Հայկ. ՍՍՀ Գիտ. Ակադեմիա, Հայ ժողովրդի Պատմութիւն, Ը. հար., էջ 164:

85. *New York Herald Tribune*, August 1, 1944.

ներխուժումը նոր յոյս կը ներշնչէ դիմադրական շարժումին, եւ տակաւին գերման սպաներու հսկողութեան տակ գտնուող նախկին սովետական ռազմագերիներէն անոնց, որոնք բռնի կամաւորագրուած էին իրենց կեանքը փրկելու համար:

1943թ.ի Հսկտեմբերի վերջերուն, հայ ռազմագերիներու ամենախոշոր խումբը Լեհաստանէն փոխադրուած էր Ֆրանսայի Մանտ քաղաքը: Մանտի մէջ, ռազմագերիներու ընդյատակեայ գործադիր մարմինը (պիւրոն), անմիջապէս կապի մէջ կը մտնէ ֆրանսական դիմադրութեան շարժումի մարտիկներուն հետ: Մանտի հայ ռազմագերիները՝ գունդի հրամանատար Ալեքսանդր Ղազարեանի, հրամանատարի տեղակալներ՝ Ստեփան Եաղնեանի ու Բարդուղ Պետրոսեանի, կոմիսար Լեւոն Տիտանեանի, եւ շտափի պետ՝ հազարապետ (մայոր) Դաւիթ Մինասեանի միջոցով կապ կը պահէին ֆրանսական եւ հայկական դիմադրութեան հետ: Վերոյիշեալ սովետահայ գերեվարեալ զինուորականները ֆրանսական ներքին դիմադրութեան երկորդ շրջանի (МОІ) շտարի աշխատակից Միմոնա Ռուսսելի, եւ նոյն դիմադրութեան երկորդ շրջանի կոմիսար փոխգնդապետ Ժերմինի հետ սերտ գործակցութեան մէջ էին, իբր Ֆրանսայի առաջին սովետական պարտիզանական գունդի հրամանատարութիւն⁸⁶: Հայ ռազմագերիները, 1944թ.ի Օգոստոսին՝ Ֆրանսայի ազատագրութեան օրերուն, ապօստամբեցան իրենց նացի բռնատէրերուն դէմ, եւ «Հարաւային Ֆրանսայի մէջ բազմաթիւ քաղաքներ ազատագրեցին, որոնց շարքին՝ Մին ու Մանտէն»⁸⁷:

Ֆաշիզմի լուծէն՝ Ֆրանսայի Գար ու Լոգեր գաւառներու ազատագրութեան պայքարին նաեւ մասնակցեցան հարիւրաւոր սովետահայ նախկին ռազմագերիները⁸⁸, հարիւրապետ Բարդուղ Պետրոսեանի եւ Վահան Օհանեանի հրամանատարութեան ներքեւ⁸⁹:

1944թ.ի Օգոստոսի 24-28, Բարդուղ Պետրոսեանի ջոկատը Լա-Քալմեթի տակ յամառ դիմադրութիւն ցոյց կու տայ, եւ մեծ վնասներ կը պատճառէ նացիստական խոշոր գօրախումբի մը, որ հարաւային Ֆրանսայէն իր նահանջի ճամբուն վրայ՝ բնակավայրեր քանդելով ու բնակչութիւնը ոչնչացնելով դէպի գերման նոր գիծերը կը յառաջանար: Նացիներու աւերածութիւններէն ու բնաջնջումէն կը փրկուին Ֆլորաք,

86. «Սովետական Հայաստան» (օրաբերք), Երեւան, 20 Յունիսի, 1961, էջ 3: Կանաչ գույնով գրութիւնը (Բարիզ), Խմբագրական, թի 132, Կիրակի 10 Մարտի, 1945:

87. Մ. Ցակոնդան, Պայքար Գերութեան Դէմ, «Սովետական Հայաստան» (օրաբերք), Երեւան, 20 Յունիսի, 1961, էջ 3:

88. Հայկ, ՍՍՀ Գիտ. Ակադեմիա, Հայ ժողովրդի Պատմութիւն, Բ. հար., էջ 164:

89. Նոյնը, էջ 165:

Ալես, Նիմ, Մանտ եւ շարք մը այլ քաղաքներ ու գիւղեր: Լա-Քալմեթի քաղաքապետ Մարսել Ռոժէ յատուկ չնորհակալագիր կը զրկէ պարտիգաններուն, յատկապէս նշելով. «Բնակչութիւնը տեսաւ հայկական խումբի հերոսական պայքարը գերմանացիներու դէմ. խումբը կռուեցաւ հմտութեամբ եւ համարձակութեամբ, սառնասրտութեամբ եւ քաջութեամբ, իրմէ հարիւր անգամ թիւով գերազանցող ուժերու դէմ»⁹⁰:

Թուլոնի շրջանի մէջ տեղաւորուած հայ ուազմագերիները եւս կը միանան Փրանսական դիմադրութեան ուժերուն, եւ տեղական պարտիգաններուն հետ կը մասնակցին Մարսէլ եւ Լիոն քաղաքներու ապրուտամբութեան եւ ազատագրութեան: Լիոնի զինուորական խումբերը կը միանան Մ. Մանուշեանի անուան պարտիզանական ջոկատին: Այդ, եւ միւս ջոկատներուն մէջ կային աւելի քան 300 հայ համայնավարներ⁹¹:

Թուլոնի շրջանին մէջ գտնուող երրորդ վաշտին վարիչները, իրենց վաշտապետ Սուրէն Մարտիրոսեանին եւ Թուլոնէն 19 քլմ. հեռու՝ իէր (Héres) քաղաքը բնակող Սուրէն Գալուստեանին միջոցով կապ կը հաստատեն Փրանսական ընդյատակեայ դիմադրութեան հետ, օգնութիւն խոստանալով նացիներու դէմ իրենց կոփիւն մէջ: Այդ օգնութիւնը պիտի կայանար գերմանական ծանր զէնքերը անգործածելի դարձնելու, եւ յարմարագոյն պահուն իրենց զէնքերը գերմանացիներու դէմ ուղղելու արարքին մէջ:

1944 թ.-ի Օգոստոսի 18-ին, երբ Փրանսական ուժերը կը մօտենան իէրի մուտքին, Հայ զինուորները կը կատարեն իրենց խոստումը: Անոնք գերմանական ծանր զէնքերը անգործածելի կը դարձնեն: Ու երբ կը պատրաստուէին՝ գերմանացիները կոնակէն հարուածելու իրենց խոստումը գործադրել, «անծանօթ մնացած» մատնութեան մը հետեւանքով, իս. իս. ներու կողմէ կը ձերբակալուին վաշտապետ Սուրէն Մարտիրոսեանը եւ ուրիշ երեսուն հայ զինուորներ, եւ նոյն զիշերն իսկ կը գեղակահարուին:

Երկու օր ետք Փրանսական ուժերը մուտք կը գործեն իէր: Անոնք իրենց հրամանատարութեան որոշումով կը մէկտեղեն գնդակահարուածներու զիակները (ինչ որ կարելի է գտնել զեռ), եւ ապա՝ զինուորական պատիւներով կը թաղեն քաղաքի Փրանսական գերեզմանատան մէջ, ուր հետագային յուշարձան մըն ալ կը կանգնուի⁹²:

Գերմանացիներու կողմէ Հոլանտա տեղափոխուած մեծ թիւով սովետական ուազմագերիներ տեղաւորուած էին Ֆլակեն կղզիի, Անովիկի, Ռոթերտամի եւ այլ վայրերու պատերազմական գերիներու կեղրոնաց-

90. Նոյնը:

91. Նոյնը:

92. Կարօ Գէորգեան, Ամէնուն Տարեգիրքը, Պէյրութ, 1959, էջ 277:

ման վայրերուն մէջ: Հայ ռազմագերիները հոս եւս կը լծուին ընդյատակեայ գործունէութեան՝ նացիներու դէմ զինեալ պայքարը շարունակելու համար: Հոլանտարեակ Ալեքս Յակոբեանի միջոցով հայ ռազմագերիները կապ կը հաստատեն հոլանտական զիմադրական գաղտնի կազմակերպութեան հետ, եւ անոնց կողքին կը պայքարին, տալով բազմաթիւ զոհեր: Անոնց յիշատակին յուշարձան մը կը կառուցուի Ամերոփորտի գերեզմանատան մէջ⁹³:

Տաժանակիր աշխատանքի համար Գերմանիա քշուած հայ ռազմագերիներու խումբ մը՝ 1943-1945 թուականներուն, Պերլինի, Հերշպերկի, Վուստրաուի, եւ Նոյ-Ռուպպինի մէջ կը գործեն նացիներու դէմ այլազան կերպերով: Այս խումբին գործոն անդամներէն էին Գէորգ Սարգսեան, Հայկազ Պօղոսեան, Վաղարշակ Առաքելեան, եւ ուրիշներ: Խումբին կ'օգնէ միեւնոյն կեդրոնացման ճամբարի մէջ գտնուող սովետ ռազմագերի Զօր. Լուկինը: Այս խումբը հականացի թուցիկ-ներ կը պատրաստէր եւ կը տարածէր ռազմագերիներու եւ տեղացի բնակչութեան մէջ, կապ կը պահէր օտար ռազմագերիներու հականացիական կազմակերպութիւններուն եւ գերման կոմունիստներու հետ, մասնակցելով խանգարիչ գործողութիւններու, ինչպէս՝ Հերշպերկի ապակիի գործարանի մեքենաներու քանդումը: Գերման Կեսթափոն սակայն կը յաջողի ձերբակալել եւ գնդակահարել տասնմէկ հոգիներ, որոնց մէջ՝ Ս. Յովակիմեան, Ա. Մատաթեան, Փ. Նահապետեան, Ժ. Գէորգեան, Վ. Տալլաքեան եւ ուրիշներ⁹⁴:

1944 թ.ի աշնան, ընդյատակեայ խումբին առաջադրանքով Առաքելեան կը յաջողի միանալ սովետական զօրքերուն: Ապա՝ 1945 թ.ի Յունուարին, ուրիշի մը հետ անկարգելով կ'իջնէ թշնամիի թիկունքը՝ Նոյ-Ռուպպին քաղաքին մօտ, հետախուզութեան համար: Յաջողելով իր առաքելութեան մէջ, օգտակար տեղեկութիւններ կը հողորդէ սովետական զօրքերուն⁹⁵:

Երբ Համաշխարհային Բ. Պատերազմը շահելու նացիներու բոլոր յոյսերը յօդս կը ցնդին, 1945 թ.ին՝ խուճապային միջնորդ մը կը սկսի տիրել Գերմանիոյ մէջ, մանաւանդ կամ բռնի միջոցներով գերմաններու միացած նախկին ռազմագերիներու շարքերուն մէջ: Այդ շրջանին՝ տարբեր ազգութիւններու պատկանող հակասովետ նախկին զինուորականներ՝ Զօր. Պեհրախովի գլխաւորութեամբ կը կազմեն կովկասեան զինուած միացեալ ուժերու շտաբ, որուն կը

93. Աշոտ Արքահամեան, Համառօտ Ուրուագիծ Հայ Գաղթավայրերի Պատմութեան, Բ. հար., Երևան, 1967, էջ 210:

94. Հայկ. ՍՍՀ Գիտ. Ակադեմիա, Հայ ժողովրդի Պատմութիւն, Ը. հար., էջ 170:

95. Նոյնը:

միանայ գնդ. Վ. Սարգսեան՝ զօրավարի կոչում ստանալով։ Անոնք եւ իրենց քաղաքական մարմինը՝ «Կովկասեան Ազգային Խորհուրդ»ը, կը դիմեն Սալզպուրկի Ամերիկեան գրաւման իշխանութիւններուն, եւ կը խնդրեն որ զիրենք սովետական իշխանութիւններուն չյանձնեն։ Սակայն, ամերիկացիք միայն ազատ կ'արձակեն նախա-պատերազմեան ընդդիմագիրները, եւ Աւստրիոյ սովետական զինուրական իշխանութիւններուն կը յանձնեն Համաշխարհային Բ. Պատերազմի սովետ ռազմագերիները, զինաւորութեամբ Վ. Սարգսեանի, որ վերջին շրջանին եղած էր «Ֆերպին Տուկ Շտապ»ի նախագահ։ Հայկական Լեգէոնի անդամակցած, եւ այլ հայ ռազմագերիներէն ոմանք կը ձեռքակալուին։ Սովետական իշխանութիւններուն կողմէ իրը հայրենիքի զաւաճան կը գնդակահարուի գնդ. Սարգսեան, որուն կը յաջորդեն նացիներու հետ կամովին գործակցած նախկին կարգ մը ռազմագերիներու մահապատիժը, կամ՝ պատժական այլ միջոցառումներու գործադրութիւնը⁹⁶։ Իսկ «Հայկական Լեգէոն»ի մնացորդները, տեղաւորուեցան ամերիկեան գրաւման գոտիին մէջ գտնուող Շթութկարթ քաղաքի նախկին զօրանոցներուն մէջ, ուրկէ հետագային ցրուեցան՝ մեծ մասով Ամերիկա զաղթելով⁹⁷։ Զօր. Պեչիրախով իրը նախա-պատերազմեան «տարագիր», ազատ կ'արձակուի։ Դրո Կանայեան, որ պատերազմի վերջին շրջանին նախ Վիեննա, ապա Պերլին էր, Հայտելպերկի մէջ ամերիկեան զինուրական իշխանութեան կողմէ մէկ ամիս բանտարկուելէ հտք, վերոյիշեալ նոյն պատճառաբանութեամբ նոյնապէս ազատ կ'արձակուի⁹⁸։

96. Սարդար, Բերլին-Շվարցախ, «Հայրենիք» (ամսագիր), ԽԴ. Տարի, Մայիս, թիւ 5, էջ 6-10։

97. Մամիկոն Արքահամեան, Հայրենական ճակատների Վրայ, «Հայրենիք» (ամսագիր), Փետրուար 1965, թիւ 2, էջ 57, նաև՝ Հ. Սիմոնեան, ԽՀ. աշխ., էջ 445 և. 447։

98. Խոսրով Թիւրիւնեան, Մեր Խոսրը (Բեգլար Նաւասարդեանի ելոյթին առթիւ), «Նայիր» (շարարեկը), Պէյրուր, ԺԴ. Տարի, 17 Օգոստոսի, 1966, թիւ 11, էջ 2, և «Հայրենիք» (ամսագիր), Պուրը, 1965, թիւ 2, էջ 57։

THE ARMENIAN LEGION OF THE SECOND WORLD WAR**ZAVEN MESSERLIAN****(Summary)**

On December 30, 1941, the High Command of the German Wehrmacht decided to create several battalions of armed forces composed of prisoners of war of the various Soviet nationalities; the Turkestan Legion, the Caucasian-Mohammedan Legion, the Georgian Legion and the Armenian Legion. Through various means, the Nazis succeeded to have "volunteers" from the prisoners of war. These Osttruppen in reality were used as police force mostly in the Western Front under German command and supervision.

Some confusion has arisen about the Armenian Legion due to the fact that then existed a second Armenian Legion. General Dro Ganayan had organized a team of 60-80 men and had also called it the Armenian Legion. It is this latter team that went with Dro to the Crimea, and the North Caucasus. The German-led Armenian Legion, composed of more than 8000 soldiers, was essentially stationed in Holland, Belgium, France. Many of its members led armed revolts against their Nazi superiors and joined the local resistance movements. Only one small group of the German-led Armenian Legion was sent to the Eastern Front. Many of the soldiers deserted. Dro also cooperated with the Germans, in accordance with the special agreement the Berlin-based Armenian National Council (composed by Dashnag or pro-Dashnag elements) had announced on February 25, 1943.

